

ԽՆԵՍ ՊԱՊԻՆԻ

ՀԱՅ Յ Ի Ռ Ա Ռ Ա

Ա.Ա.Խ.Զ. Ա.Խ.Օ.Ս.Ո.Խ.Թ.Ե.Ս.Մ. Մ. Հ. Հ.
Հ. Հ. Բ.Ա.Ա.Ս.Տ.Ե.Ղ.Ը.Ո.Խ.Թ.Ե.Ս.Ն. Վ.Ր.Ա.Ց.


Թ.Ա.Ր.Գ.Մ.Ա.Ն.Ե.Ց

Հ. Ա.Ր.Մ.Է. Ղ.Ա.Զ.Ի.Կ.Ե.Ա.Ն.

Մ. Խ. Ի. Թ. Ա. Բ. Ե. Ա. Ն. Ց

Վենեսիե — Ա. Պ.Պ.Պ.Պ

1927



16 NOV 2012

ԹԱՐԳՄԱՆ ԶԻՆ ԳՈՐԾԵՐԸ

Հայկական Նոր Մատեմագիստութիւն (Ա. Բատոր)

Ա. - Մ., Ֆր. 90,

Հայկական Նոր Մատեմագիստութիւն (Բ. Բատոր)

Ա. պրակ Յ. - Ն., Ֆր. 20,

Հայ լեզուի ուղղագրութեան Դասեր, Տպ. 1923,

Ֆր. 7,50,

ԳՐԱԲԱՐ

Հատըմտիր Քերթուածք. — Քարմէմ Սիւայի, Տպ. 1898, Ֆր. 7,50,

Հատըմտիր Քերթուածք. — Յակորայ Լէորարտհայ, Տպ. 1898, Ֆր. 7,50,

Լուսթիմ. — Վիկորիա Աղամուրի, Տպ. 1896,

Մամ Արթուրոյ. — Թէմմիսմի, Ֆր. 1,50,

ՀԱՅԵՒ ԳԻՆԻ

ԱՇԽԱՐՀԱՐ

Նուէր Մամկանց, Տպ. 1897, Ֆր. 2,

Դաստիարակութիւն ամձին — Ճօմ Պէքի, Տպ. 1902, Ֆր. 3,

Վիպակմեր, Տպ. 1909, Ֆր. 3,

Երգիծաբանութիւն Արուեստի ամկման վրայ, Զ.

Ո. Դամմէլլ. (Ամազոռով), Տպ. 1923, Ֆր. 4,50,

Ֆրամսուա Գորէ. — Դարրիմմերու Գործադուլը.

Բ տիպ., Ֆր. 1,50,

Պապիմի Յ. — Պատմութիւն Քրիստոսի, Տպ. 1926,

Ֆր. 35,

Նուէր Համազգայինի
Սելամքըն և Հայկ Արսլանեան
Շեմարանէն - Լիբանան

85
m-23

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻՆԻ

ՀԱՅ Ի ՊԵՐԵ

ԱՌԱՋՉԱԽՈՍՈՒԹԵԱՄԲ ՄԸ Հ Հ
Հ Հ ԲԱՆԱՍՏԵՂԻՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՄԵՆ ՎԱԶԻԿԵԱՆ



ՎԵՆԵՏԻԿ — Ա. Պ. Զ. Ա. Բ.

1927



18 JUL 2013

8155

ՔԵՐԹՈՂԱԿԱՆ ՄԱՍՆԵՐԴԱՐԱՆ

ԱՌԱԽԵՎԱԿՑՈՍՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԵՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ



4325-2012

Փ ՈՂ ներէ ինծիւ ազնիւ ընթերցողը,
եթէ արձակ նախապարհսպ մը կը գնեմ
քերթուածներուս առջեւը։ Յանցանցն իմս
չէ եթէ այսօր բանաստեղծութեանց հա-
տոր մը տպելու համար չքմեղանքի ապա-
հովագիր մը՝ կ'ուզոփ։

Մինչեւ Գարբիէլեան ողջունատուու-
թեան եւ Բարգայեան թոշնաբանութեան
ատենները՝ դեռ կրնար ենթադրուիլ թէ
Ապողոնի նշանին տակ կը գտնուինք։ Մու-
սանները, մեղքը թանչքին եւ դեղնցաւին
ճիտը, վերածուած էին Շնորհցներու թի-
ւին, իրենց կուսութիւնը դարձած եղած
էր առասպելը նրափողոցներու, եւ իրենց
քողերը աւանդ տրուած հնահաւաքներու
խոշոր սնտուկներուն, վերստին կարուած
էին բերգամեան նորածեւութեամբ։ Բայց

սակայն Պինդոսը կար միշտ երեկորնեայ ժողովուրդին հոգեւորական աշխարհազբարութեան մէջ եւ միասմբակ Պեգասոսը դեռ ընկերութիւն չէր ըներ արգելափակուած թեւաւոր ձիերուն։ Նոյն 1904 տարին լոյս կը տեսնէր Միլանի մէջ «Աղկիոնը», եւ Պոլոնեա կը հրատարակուէին «Խրախճանական երգերը», եւ լաւ տարի մը եղաւ, թերեւս յետինը հարուստ այգեկութներուն։ Վերջն ալ սակայն, երիտասարդները չիլան, եւ տարամերժորէն բացին յաջորդութիւնը ականաւոր երրորդութեան թեսու-Գարրիէլ-Յովհաննէս-մանաւանդ երբ առաջինը՝ Դատաւորը՝ որ փորձած էր կեցնել դասականութեան պաշտպան վերջալոյսին արեւը, գերեզման տարուեցաւ 1907ի բարեկենդանին կիսուն։

Եթէ ծայրահանները (calcatore), երկթերթ քարերու (саммeo) յղկիչներն ու նորոգիչները փակուէին քանդակասրահներու մէջ յիշատակներու գաղջ թռնիրով, եթէ «Վերջալուսայինները» քաշուէին խոհանոցի կամ կիրակնօրեայ պարտէներու մէջ, խոզ մորթողները կ'ելլէին թատերաբեմերու վրայ սպաննելու համաձայնութիւնը եւ մարելու լուսինը եւ Առնոյի հովտին աւազակները, որ կը վազէին

Ճամբաներէն հպարտները խոնարհեցնելու, ատեն ատեն կը հանգչէին գեղեցիկ մեծ կաղնիի մը շուրջը՝ զոհ ընելու համար սիկիլեան Մուսաներուն։

Որկագիոյ արեւուն վերջին ժպիտներն էին՝ զիտեմ։ Զուառացած՝ վալրենացած, ոգեսպառ Արկագիոյ մը, համաձայն եմ։

Բայց այսօր հինաւուրց Արկագիոյ արեգգէմ արօտներուն վրայ շինուելու հետ է վալհալլա մը երկաթէ եւ կրաղիւսէ՝ հիւսիսային կուռքերուն դիւրութեան համար։ Ողին հրաժարած է Դիոնիսէն եւ իր բոլոր չգերէն։ Այսօր ամէնքը արու, նաեւ էզերը։ Այսօր ամէնքը մարտիկ, նաեւ կրօնաւորները։ Այսօր ամէնքը «իրապաշտ», նաեւ Ասորեստանի սիրիլլաները։ Այսօր ամէնքը փիլիսոփայ, նաեւ այբբնարան հեզողները։ Այսօր ամէնքը քննադատ, նաեւ զիմնազիոնի աշակերտները։ Ողին եւ թոռ կ'ընդունին հնութենէն՝ եւ միայն իրը ստորագաս՝ իկարոս օդանաւորդը, Դեղալոս ճարտարապետը, Միլոն ըմբիշը, եւ ուրիշ ոչ ոք։ Երկագլուխը կը ջլատէ միարը, շարժէը ժառանգ է սրտին, գեղեցկագիտական զրութիւնները գեղեցկութեան տեղը կ'անցնին, բնազանցականը կը խեղդէ քնարեգականը, եւ հեծելագունդ մը թթաւոր (մա-

յասըԱԾ) արքունի դպրապետներու՝ զօրավար ունենալով Ներսէս մը, կ'արձանագրէ եւ կը խուզարկէ վախճանեալ ստեղծողներու կողոպուտները:

Ի՞նչ ընելու կու զայ բանաստեղծութիւնը այս մետաղագործական եւ գերտրամարանական դարուս մէջ:

Գնդակ խաղացող մարդերը, թռչող մարդերը, եւ աւելի եւս արուեստով փիլիսոփոսները Պինդարներու պէտք չունին, եւ ոչ իսկ թէոկրիտէսներու: Զմայլեցուցիչը (cocaina) կը հայթայթէ բանաստեղծութիւններ՝ ապրուած՝ առանց ընթերցումներու պարտաւորութեան. օդանաւին ղեկավարները խէժերով ճամբորդութեան զրբեր կը զրեն բացարձակապէս անձնական, եւ «sleeping gar»երու յաճախորդուհիները նորավէտեր կը հիւսեն սահմանափակ թուով առանց տպագրութեան միջնորդութեան:

Եւ եթէ մէկը, չուառութեան կամ գէշ սովորութեան երեսէն, խաղցնէ տակաւին հինցած զրիչը, աշաւասիկ գլխիվայր կը թաւալի փիլիսոփայութեան հիւսիսային ծովուն մէջ, մրցումի ելած միւս սիպէներուն հետ՝ խաւարի վրայ խաւար աւելցնելու, կամ վեր քաշելու՝ թելերը բակուած ցանցերով՝ բակուած ցանցերուն թելերը:

Մէկ կողմէն անխառն նիւթ՝ վայրագ ըզգայնականութիւնն ունենալով ընկեր, միւս կողմէն զուտ ձեւ, հազուած ինքնահաւան վերացկուութեամբ: Ստորեւ՝ առանց հոգիի մարմականութիւն, վերեւ շունչ ու տարազներ անհոգի եւ անմարմին: Ոյն որ աւելի վերեւ կը կենար՝ իբրեւ տիկին՝ մեծ եւ հզօր ժամանակներուն մէջ. վերայայտնիչն աշխարհի, երեւակայութեան զստրիկը, հոգիներու տիրուհին, այն որ երածշտութիւն էր ուռուցիկ զգացումով եւ զգայականութեամբ՝ զտուած ոգիէն, աղքատին հարսը եւ Աստուծոյ աղախինը, զրեթէ աստուածային բանաստեղծութիւնը ոչ եւս է — կամ մեռնելու վրայ, եւ կամ ծածկուած ստորերկրեայ ներանձնարանի մը մէջ:

Բայց ես կ'ուզեմ հաւատալ եւ կը հաւատամ որ օր մը — ինչպէս Պաթմոսի զնդանարգելը՝ որ կը սպասէ լերան մը փորին մէջ — բանաստեղծութիւնը պիտի դառնայ, յաղթական եւ ճաճանչաւէտ ինչպէս ամենէն յանդուզն այլաբանութեանց մէջ՝ դասալիքներուն կեանքը գեղեցկացնելու:

Բայց բանաստեղծութիւնը պիտի չդառնայ եթէ հոգին, թագուհի ժառանգազմուրկ, չվերադառնայ իր տեղը — որ է առաջինը։ Աշխարհի մը մէջ որ Աստուծոյ շաւիղներէն կը շեղի պաշտելու համար ինքզինքը՝ վայելող միսին եւ գարշահոտ մետաղներուն մէջ՝ բանաստեղծութեան տեղ չկայ։ Ապնային հոգի մը պիտի կրնայ կարկաչել հեղուկներ՝ ոչ իրենները, շոգիացած նեկտարներ — տժոյն հոգի մը պիտի զրէ իր հայրենաբաղադութիւնները սնանկութեանց մոխիրէ անկողնին վրայ — փառասէր դափ զարնող մը պիտի ուզէ բերանն առնել զիւցազներգութեանց փղոսկրեայ փողը, բայց պիտի ունենանք բանաստեղծութեան կապերտներ, կճածեփ եւ ոչ երկաթաքար, թացիկ զրգեր կամ առեղծուածային գրութիւններ։

Ժամանակակից հաճոյամոլները, մըդուած ընտրելու ամպին ու տղմին միջեւ, տիգմը կ'ընտրեն առանց խուսափելու։ Եւ անոյշ ըլլայ իրենց՝ ընկերշակութեամբ նախահոգակ թաւարծիներուն։ Մենք կը յի-

շեցնենք որ Աստուած աներեւոյթ եղաւ մարդոց աչքերէն ամպի մը խորը — եւ կը շարունակենք նայիլ երկինք, այն երրորդ երկինքը ուր չեն հասնիր ու պիտի չհասնին ոչ կողոպատիչները եւ ոչ սաւառնակները։

Ուսանց հզօր հաւատքի մը բանաստեղծութիւն չ'ըլլուիր։ Ու մարդ՝ որ այլեւոչ հաւատար ոչ մէկ բանի բայց միայն իրեն — չափ եւ օրէնք երերու — եւ ինչպէս որ պաշտուած եւ պաշտող չեն կրնար կրնակցիլ մէկ միայն անձի մէջ, եւ ինչպէս որ երկրաւոր նոր Աստուածը՝ թէպէտ եւ ամբարտաւան՝ եւ սակայն կը տեսնէ իր անկարող թշուառութիւնը, մենք եղած ենք հուսկ անսաստուածներ նաեւ մենք մեզի հանդէալ։ Մարդ կը սկսի չհաւատալ նոյն իսկ աստուածային մարդկութեան։ Եւ այն ատեն ուրիշ բան չի մնար, բայց միայն փախուստ։

Մարդը՝ Աստուածմէ փախչելէն վերջ՝ կը փախչի ինքիրմէ, կը փախչի յուսահատ մերենաներով՝ որ իրեն պատրանքը կուտան ոչնչացնելու ժամանակ ու միջոց, կը փախչի անդունդը զուտ մտածումին որ իրեն պատրանքը կուտայ ոչնչացնելու գործնական եւ տեսանելի աշխարհը, կը

փախչի գրգոռուած զառանցանքներուն մէջ,
որ կը ծածկեն իրմէ՝ քանի մը վայրկեան,
իր աղտեղի կարօտութիւնը։ Ու փախստա-
կանը կրնայ ոռնալ բայց չ'երգեր։

Յ.

Խաղաղութիւնը մերժուեցաւ եւ բանա-
ստեղծութեան քաղցրութիւնը վերջացաւ,
փորձուեցաւ մերկացումը գերբնականին,
եւ խորհրդականութեան (mistica) բա-
նաստեղծութիւնը անհետացաւ։ Հին ար-
ժէքները մերկացուեցան լուրջ առնակա-
նութենէն եւ ժողովուրդներու մեծ բանա-
ստեղծութիւնը վերածուեցաւ մեռելային
կամ պոռնըկական երգերու։

Բանաստեղծը, կը հաստատէր Պղատոն,
զրաւուած է աստուածէ մը — բայց ո՞վ
պիտի զրաւէ զայն եթէ ամէն աստուած-
ները վտարուած են։

Բանաստեղծը, կ'երգէ Տանդէ, կը գրէ
սիրոյ թելազրանքին տակ — բայց ի՞նչ
պիտի սիրէ եթէ կ'ուզէ սիրել միայն ինք-
զինքը եւ չի կրնար սիրուիլ փոխարէն։

Բանաստեղծը արուեստագէտ մըն է, կը

գոչէր Գարտուչչի։ Բայց ո՞ւր են ապաս-
տանած համբերատար արուեստողները,
այսօր որ ամէն ինչ կը շինուի մեքենա-
յով եւ երկոտասնեակներով։

Բանաստեղծը տղայ մըն է, կը յիշեցնէր
Բասգովի։ Բայց տղաքը, երագաճեպ ապա-
կանութեան յորձնապոյտ ժամանակնե-
րու մէջ, ամէնցն ալ սպաննուած են զեռ
պատանութեան չհասած, զի կեանքը դը-
մբնդակ է եւ կ'ուզէ խորամանկ բարբա-
րոսներ՝ ոչ անզէն հայեցողներ։

Մրանսիս ձ'էյմս կը ներկայացնէ բանա-
ստեղծը ինչպէս աղքատ մը որ գեղեցկու-
թեան ողորմութիւնը կը ինզըէ, բայց քաղ-
քանիները, որ կը պատժեն մուրացկանու-
թիւնը՝ ժպիտ մ'իսկ չեն նետեր իր պնակին
մէջ։

Արդ, շատ աւելի քան առաջ իրաւացի
է Վիկորը Հիւկոյի սահմանը. «Բանա-
ստեղծը ամբատանուած մըն է»։

Ան որ պէտք է հանդիսաւոր ձայնն ըլլար
մունջերուն՝ զատապարտուած է լուրթեան։
Խորհրդաւոր գաւազանահմայն որ պէտք է
աղբիւրներ ցայտեցնէր անապատներուն մէջ
դատապարտուած է ծարաւի։ Ան որ լիազօր
պաշտօնեան էր երկնքի ու երկրի յայտնե-
լու համար անոնց ցուցանելի բայց չտես-

նուած գեղեցկութիւնները, այսօր աքսոր-
ուած է խորոպահններու յատակներուն մէջ:

Ի՞նչպէս կը տեսնեն այսօր բանաստեղծ-
ները: Հարկադրուած սեւ բառերով էջերու
մէջ նկարներ զրելէ, պաշարուած մեկնիչ-
ներէ, տգեղցած նախերգանցներու եւ յա-
րասութիւններու սունկութենէն, մտածել
կու տան հանդէսներու նախասենեակնե-
րու, տերեւաթափ փունջերու, անպաշտոն
մնացած գետնաղամբարաններու: Վերա-
ցեալ աչքերու համար Հոմերոս նաւերու
ցանկ կը շինէ, կատուլոս համբոյլներու
վիճակազրութիւնը, Տանդէ մեռեներու թը-
ւումը, Բեղրարգայ նուազումներու գումարը:
Շելէ ամպերուն ցանկը, Լէորարտի յուսա-
հատութեանց արձանագրութիւնը, Պոտ-
լէր որդերու համբանքը, Կարդալու համար
զանոնք՝ պէտք է ըլլալ՝ նոյն իսկ հեռուէն՝
եղբայրներ: «Եթէ մէջդ արբայութիւնը
չունիս, — կը գոչէր խորհրդակիր մը —
մի՛ յուսար երբեք հոն մտնել»: Եւ բա-
նաստեղծութիւնը՝ ընդունուածներուն հա-
մար՝ կորսուած զրախտին փոխանակելին
է. խեղճ եւ լարծուն փոխանակելի. բայց
որբան զերազոյն քան զարշութիւններն
հեշտափառութեան:

Երկրաւոր դրախտին մէջ ամէն իրերը

միացած էին եւ բոյր, եւ մարդ անբաժան
սեփականութիւն Աստուծոյ՝ եղբայր էր
ամէն արարածի եւ ամէն երեւոյթի, իր-
բեւ որդի միեւնոյն Հօր: Անկումը քանդեց
տիեզերական ընտանիքը, եւ ուրիշ բան չը-
մնաց Աղամայ սերմին մէջ՝ բայց միայն
անկապակից վերյիշում մը վաղնջական
միութեան: Բանաստեղծներն էին միայն որ
ուժգնակի եւս կը յիշէին սկզբնական ան-
բաժանելիութիւնը: Պատկերներու զօրու-
թեամբ անոնք կը լցնէին բեկումները,
կը խծպէին պատառուածներուն եզրերը,
հեռաւոր բեկորներն իրար կը բերէին, կը
վերահաստատէին անչութիւնն իրի՝ իրի
հետ, մարդուն եւ երկրի միջեւ: Բանա-
ստեղծներուն ճարտարախօս զիւթանցը կը
վերակազմէր քիչ քիչ՝ ըլլայ իսկ թերա-
կատար եւ խառնաշփոթ՝ ըմբոստութենէն
ջարդ ու փշուր եղած գեղեցիկ միութիւնը:
Բանաստեղծը ուրեմն է ան որ յետ ընդ
կրուկ կ'ընէ անջատողներուն ճամբան, է
ան՝ որ կը ճգնի վերյօրինելու Աստուծմէ
հրատարակուած եղբայրութիւնը, տանելու
մեզ զէպ ի կրակէ պարսպին պատուհան-
ները, որոնցմէ կրնանք տեսնել՝ բոպիկ մը՝
չնաշխարհիկ զեղեցկութիւնը պարտէզին՝
ինչպէս էր արտաքսումէն առաջ: Եւ այս

իմաստով՝ ամէն մեծ բանաստեղծութիւն,
եւ ոչ լոկ կատակերգութիւնը, յիրաւի աս-
տուածային է:

Եթէ մարդիկ զիտնային եւ յիշէին, եթէ
իրաւցնէ սիրէին — որովհետեւ իրենք զի-
րենք միայն սիրելէն կորսնցուցած են նաեւ
սիրելու արուեստը — պէտք էին բանա-
ստեղծութիւնը դասել ամենէն աւելի կարե-
ւոր բաներուն կարգը: Երբ Յիսուս Կ'Յսէր
թէ միայն հացով չէ որ կ'ապրի մարդ, Ան
կ'ակնարկէր, թերեւս, հարսանիքի այն
գինիին, զոր Ան կը խառնէր այն ոջլոտ
հրաւիրեալներուն իր առակներուն բանաս-
տեղծութեամբը: Եթէ հացը կը սնուցանէ
միսը, բանաստեղծութիւնը՝ գինիին պէս և
գինիին աւելի՝ կը զուարթացնէ և կը պան-
ծացնէ Հոգին: Լամ մանաւանդ, եթէ զինիին
կը ներկայացնէ հաւատքին աստուածային
գինովութիւնը, բանաստեղծութիւնը պիտի
չպատկերացնէր համը կերակուրին, որ
աւելի ախորժելի կընէ հացին հանապազ-
օրեայ զոյութիւնը:

Վայելողներ ենք մենք ընդարձակ իշ-
խանութեան մը զոր ամէն ոք կը ջանայ
ժառանգել եւ զոր ոչ ոք կրնայ տեսնել
— բաց ի բանաստեղծներէն: Եթէ շուրջու
նայիս իսկոյն կը հասկնաս թէ Տիրոջ մը

տունը կը գտնուիս: Երկիրը չափազանց
գեղեցիկ է մեր ամենէն աւելի հարուստին
համար: Բայց իր այս գեղեցկութիւնը փակ-
ուած է տրամաբանականին, մեքենակա-
նին, զործնականին, բնաբանականին եւ
բնազանցականին աչցերուն: Կարծես կոյր
խլուրդներ են անհունին ամենէն աւելի
հրաշալի թանգարանին միջեւ: Ունին ան-
գնահատելի ժառանգութիւն մը եւ չեն վա-
յելեր, հիւրասիրուած են արբունիքի մը
մէջ եւ փակուած են մառաններուն մէջ:
Լոկ բանաստեղծն է առանձնաշնորհեալ
առաջնորդը այս անծայրածիր թանգարա-
նին, ջրվէճներու ստեղծիչը, վերայայտ-
նիչը սովորականին արտասովորութեան:
Բայց շատերը չեն զիտեր զայն ուստի եւ
տիրուը են եւ յոգնած: Երջանիկ ըլլալու
համար պէտք է սիրել, սիրելու համար
պէտք է ճանչնալ զայն, զգալ, յայտնել,
եւ այդ յայտնութիւնը կը կոչովի բանա-
ստեղծութիւն: Եթէ ամէնքը միշտ սիրոյ աշ-
քերով նայէին՝ ամէն ինչ զեղեցիկ պիտի
ըլլալ եւ ամէն ոք ընդմիշտ պիտի վայելէր:

Հոս երեւան Կ'ելլէ մերձաւորութիւնը
որ կայ բանաստեղծութեան եւ կրօնքին
միջեւ: Ով որ չի կրնար անդնդանալ՝ ինչ-
պէս սուրբը՝ դէպ ի Միակը սիրոյ կա-

տարելութեան մէջ՝ կրնայ մերձենալ Աստուծոյ՝ սիրելով իր գործը, ամբողջ Սուրբը մեծագոյն է քան բանաստեղծը. բայց անմիջապէս սուրբէն վերջ՝ կու զայ բանաստեղծը, եւ բանաստեղծութիւնը սանդուզ է դէպ ի սրբութիւն։ Աստուած ինքնին թելաղրիչը չէ Սաղմուներու եւ Երգոց Երգին։ Եւ մեծագոյն սուրբերը — պիտի յիշատակեմ լոկ իտալականները. Սուրբ Փրանկիսկոս եւ Սուրբ Յոնաւենդուրա, Սուրբ Թուղմաս եւ Սուրբ Փիլիպպոս Ների — նաեւ բանաստեղծներ չէին ոտանաւորներու մէջ։

Բանաստեղծները կը փնտռեն երաժշտութիւն մը, երաժշտութիւն մը որ երկինքառնայ, որովհետեւ երկնքէն եկաւ։ Գունտերունը՝ չափարերութիւն է. թմբուկներունը՝ շոխնդ պատերազմի. երաժշտինը կը ռապաշտութիւն ինը իր անձին։ Եւ չենք զիտեր մտիկ ընել լոռութեան երաժշտութիւնը. եւ ան՝ որ կը մրմնջէ մեր մէջ, աղբերակն անձաւի մը մէջ, արգիլուած է չափազանց ոխերիմ բուսականութիւններէ։

Այն ատեն բանաստեղծը, երբ չի կրնար խօսիլ մարդոց, կը խօսի Աստուծոյ հետ — եւ Աստուած, իր հայրական զթածութեամբ մտիկ կ'ընէ անոր։

4.

Չափազանց խոշոր բառեր, իրաւցնէ, անդէպ այսքան վտիտ գրքոյկի մը շեման վրայ վերակոչուելու։ Բայց թող ներուի հէզ վերյիշողի մը (epigono) գոնէ յիշատակութեան մեծխօսիկութիւնը։

Բաւական ատեն է, իտալիոյ մէջ, ճշշմարտութեան այն նախատարերը — հոսգէզ կերպով կրկնուած — չեն ճանչցուիր կամ չեն յիշուիր։ Բանաստեղծութիւնը մէկ կցորդն է ճնախօսութեան, եւ բանաստեղծները հանդուրժելի կ'ըլլան միայն զիակնացած վիճակի մէջ, անդամներ մեկնիչներու անդամազնական սրահներուն համար։ Ժամանակիս զրագէտները կը բաժնուին մեռելասէրներու եւ փոքրասէրներու։ Կայ փոքրին ցանկութիւնը, կ'ուզեն արուճանկը, նորավէպիկը, նօթը, պատառիկը, պտրիկ դէմքերը գծուած համեստութեան ջրանկարով — եւ վայ անոր որ վրիպի։ Դրուած չափէն բարձր ելլուզ կը վտարուի գեղեցկագիտութեան ընտիր սրահակներէն։

Այս սրահակներուն մէջ ճարտասանու-

թիւնը մկրտուած է հոետորութիւն, կարու-
դութիւնը՝ բուռն ճիզ, աւիւնը՝ ճոռմութիւն-
եւ բրտութիւն։ Թոյլատրուած չէ արձա-
նագործութեան զգացուած բանդակը — այլ
միայն զարդական տամմանկարը (fresque)
եւ նկարակերտ սկզբնատառը։ Եւ բառե-
րուն զօրութիւնը կը կոչեն գոեհկութիւն։

Պիծակաբնոյթ ոստիկանները աչք չեն
գոցեր օրինազանցութեանց։ Եւ չարագոյն
երբ առաջ կ'անցնին, զրահաւորուած գոթա-
կան բառագիտութեամբ, բանի մը թարգման-
ներ եւ նուիրակներ Բորուսիոյ լարախա-
ղացներուն (զի Գերմանիա, բաւական ժա-
մանակ է արդէն վոնտուած Ալպեաններէն
անդին, ունի գեռ իր մէկ սուտ փիլսոփայա-
կանը Խտալիոյ մէջ)։ Ոչնչութեան մանա-
րաններուն այս շահակիցները սակարանին
մէջ ունին յարացոյցները թոյլատրուած
եւ խոստացուած գեղեցկութեանց, բայց
բանաստեղծութեան մէջ մսած ու խլուս
քիթեր են յասմիկներու բարունակի մը
առջեւ։

Եւ սակայն Խտալիա՝ այդ մառախլա-
պատ ըղեղները ծնելու համակերպելէն ա-
ռաջ, լեզու եւ փառը է տուած Աստուծոյ
մեծագոյն մեկնիչներէն մէկ բանիին։ Խտա-
լական բանաստեղծները՝ իրաւցնէ բանա-

ստեղծներ՝ շատ քիչ են բան ինչ որ կը
կարծեն պարզամիտները եւ զրբոյկները
կ'արձանազրեն, բայց ամենէն կատարեալ-
ներէն են՝ որոնց մտիկ ըրած ըլլայ երբեք
երկիրը։ Բայց ամէնըը միեւնոյն լնտանի-
քէն չեն։ Ուրիշ անգամ ակնարկեցի մեր
բանաստեղծութեան երկու մեծ աւանդու-
թիւններուն, յաւերժական չմիաբանու-
թեան քարի բանաստեղծներուն եւ մեղրի
բանաստեղծներուն միջեւ, կոպճուտներուն
եւ սաղարթաւորներուն միջեւ։ Եւ իմ ե-
րեակայութիւնս չէ. ամէն դարու մէջ կը
գտնենք տիրող եւ հակընդդէմ, մուրճ բա-
նաստեղծը եւ ոսկերիչ բանաստեղծը, ար-
ձանագործը եւ քանդակագործը, Թոսիցի
Յակոբիկի ապառաժուտ եւ շանթահարիչ
երգերուն կը պատասխանին կուտոյ Գա-
ւալգանդիի անոյշ պարերգները եւ ուրիշ
ըալցը ուն ունեցողներունը։ Տանդէի սե-
պացեալ լերան դէմ կը ճակատի Բեղրար-
գայի չընաղ ծաղկաւէտ բլուրը։ Միրել-
անձելոյի ցից եւ կոչկոռուտուն տողերուն՝
Տասոյի հարաւային փափկութիւնները։
Թովվաս Գամբանելլայի բիրտ բայց փը-
քալից քնարերգականին՝ Մարինիի վաւ-
շոտ մեղեղին։ Ալֆիէրի կարծը եւ մոնչող՝
կը հակազդէ Մետաստասիոյ բահանայիննը։

ւագային երջանկութեանն ու դիւրութեան։
Մանձոնիի օրհներգութեանց եւ պարերուն
հզօրեղ եւ հնչուն բանաստեղծութիւնը ժա-
մանակակից է Աչորարտիի ողբերգու եւ հայ-
րենարաղու կատարելութեան, եւ մեր օ-
րերուն տեսանք որ Գարտուչչի դիւցազ-
նական ուժգութեան յաջորդեց Բասգոլիի
հովուերգական շշնջիւնը։ Իմ կարգիս կը
վայելեմ եւ կը յարգեմ բոլոր այս բա-
նաստեղծները, նաեւ ծաղկած ճիւղինները
եւ ոչ լոկ մերկ եւ ուժեղ կոճղինները։
Բայց եթէ կը հիանամ բեղրարգայական-
ներուն վրայ ճաշակով եւ խելքով, բոլո-
րովին տանդէական եմ սրտով եւ կրքով։
Եւ թէեւ անարժան եւ անատակ՝ պիտի ու-
զէի որ իմ բանաստեղծութիւնս, եթէ եր-
բեր յաջողած եմ բանաստեղծութիւն ընե-
լու, բիչ մը այն համն ունենար։ Յամենայն
գէպս, կը յուսամ, թէ չի նմանիր այն
բանաստեղծութեան, որ այսօր մանաւանդ
հիանալի է կ'ըսուի։ Եւ եթէ դիպուածով
նմանի այն հիներէն մէկուն՝ պիտի չամբչ-
նայի։ Չեմ անոնցմէ որ փնտոելու հետ են
Տասներորդ Մուսան, Չորրորդ Շնորհը,
Հինգերորդ Եղանակը եւ Վեցերորդ Ցա-
մարը։

Քիչով կը գոհանամ — եթէ այն քիչը

ինծի լաւ թուի։ Եւ կը յուսամ թէ ընթեր-
ցողներս — եւ մանաւանդ անոնց որոնց
նուիրուած է — կը նային այս քերթուած-
ներուն աւելի որակին քան բանակին։ Չեմ
պատկանիր այն ցեղին որ Հելիկոննեան ջու-
րին եւ նեկտարին տեղ ունի վրացի կոճ
եւ հնդիկ-իւղ, եւ հոչակելու համար իր
մեծութիւնները կը զիմէ չինական ծընծ-
զաններու։ Հոգիս կը նմանի փեթակի մը՝
որմէ կը մեկնին մեղունները, բայց ամէնըը
չին դառնար անոյշ մեղրով, վասն զի շա-
տերը զուարճացած են իթան շինելու աշ-
խատելով քան կանգ առած ծաղիկներուն
հիւթը ծծելու։

Եւ յերազի կը փարաւազեմ թէ թերթի
տեղ բար ունիմ, թանաքի տեղ արքուն եւ
գրիչի տեղ մուրճ։ Մինչդեռ յարմինի ինք-
զինըս կը գտնեմ ամէնուն թուզմով եւ
ամէնուն խօսքերով — եւ վիշտերով ու
բարկութիւններով որոնք միայն իմս են։

Դառնալով իմ բանաստեղծութիւններուս
ինծի կը թուի թէ կը ներկայացնեն յառա-
ջադիմութիւն մը անոնց վրայ որ կան «Ա-
ռաջին Գործիս» մէջ, զրուած 14-ի եւ
16-ի միջեւ։ Այն ատեն՝ տասը տարի է,
չափազանց զրաւուած եւ նախագրաւուած
էի «զուտ բանաստեղծութեան» զաղափա-

րականով, որուն մասին շատ կը խօսուէր այն ատենները։ Որովհետեւ բանաստեղծութիւնը, ըստ ոմանց, եղած է շատ դարեր « անմաքուր », այսինքն զանգուած շաղութած ոչ-բանաստեղծական գոյացութիւններով։ Նախ ուզեցին շոպել անկէ վերացեալ մոտածումը, յետոյ՝ ճարտասանութիւնը, ապա անձնական կիրքը — ինչպէս ըրին պառնասեանները — յետոյ դասական չափերու կանոնաւոր երաժշտութիւնը. ապա համաձայնութիւնը, եւ հուսկ Dadaisteներուն եւ Surrealisteներուն հետ՝ նաեւ տրամաբանական նշանակութեան ուեէ ձանձրացուցիչ ստուեր։ Այսպէս քիչ քիչ՝ բանաստեղծութիւնն ամէն անմաքութենէ ազատելու մարմաջէն, վերածեցին զայն անկախ բառերու շարքի մը՝ լուսաւորուած հոս ու հոն բռնազրօս կամ բախտաւոր պատկերէ մը։

« Առաջին Գործիս » մէջ հասած չէի դեռ այն կէտին, բայց ինչ ինչ կտորներու մէջ քիչ կը պակսէր։ Այս տարիներուն մէջ հաշտուեցայ շատ բաներու հետ, ամենամեծ ու փոքր, եւ ի միջի այլոց՝ այն զաղափարին հետ թէ բանաստեղծութիւնը պէտք չէ ըլլայ միայն ձայն եւ անձնատուութիւն անզիտակիցին, թէեւ նոյն իսկ անոր ըն-

կերացող ձայները տան ականջին երաժշտական նոր հաճոյք մը։ Կը կարծեմ, ուրեմն, որ այս նոր բանաստեղծութեանց մէջ ըլլան բաներ մը աւելի մարդկային եւ նաեւ, եթէ ներուի, աւելի իտալական։

Բայց հոս կ'աւարտի՝ փափկանկատութեան համար՝ հեղինակին մենախօսութիւնը եւ կը սկսի ընթերցողին եւ քննիչին պաշտօնը։ Կ'աւելցնեմ միայն, եւ գուցէ աւելորդ է, որ ես չուզեցի այս գիրքը գրել, այլ շինուեցաւ քիչ քիչ իրեն։ Երբեմն երբեմն՝ ուրիշ ուսումներու եւ աշխատութեանց միջեւ, կը զգայի որ մէջս յանկարծօրէն եւ անակնկալ տող մը կը ծնէր եւ կ'ուզէր որ հետեւորդներ ունենայ. Գրեթէ միշտ հնազանդեցայ. — եւ այս ցերպուածները հետզհետէ ինկան սրտէս ինչպէս ողկոյզներ ծոյլ այզեկութի մը սակառին մէջ։

ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Էջ կ. — Բարզայեան բութաբանութիւն. ակնարկութիւն-
Յովհ. Բասգոլիի, որ իր քերթուածներուն մէջ
ստէպ կը զործածէ թուչնց ձայները. Բարզա-
աւան Լուզգոյի զաւառին:

Էջ Ը. — Ցեսու Գարտուչչի, Գարդիլ տ'Անունցիոյ,
Յովհաննես Բասգոլի:

Էջ Ժ.Ա. — Պարմոսի զնդանարգելը. Յովհաննէս աւե-
տարանիչը:

Էջ 1. — Հարս, իր ապագայ կինը. — 3, 4, իր աղ-
ջեկները. — 5. իր կինը:

Էջ 32. — Իրական դէպօ, աեղի ունեցած 1502, 18-
դեկտ.ին, Գոլոմզոսի դէպ Ամերիկա վերջին ճամ-
բորգութեան ատեն: — Ասիգեան յուսան. վասն
զի զրուած էր նոյն եղբայրութեան երրորդ կար-
գին մէջ:

Էջ 36. — Լէոբարտիի «իր անձին» քերթուածէն առդ-
մը կայ երրորդ տան մէջ:

Էջ 53. — Հակողը Յովհաննէս Աւետարանիչն է, «Յայտ-
նութեան» հեղինակը որ հարիւրամեայ մեռաւ:

ՅԱՆԿ

ԵԶ

Առանձնախօսութիւն բանաստեղծութեան գրայ	ե
Հարս	1
Մանիշակ	3
Բերկրուչի	4
Անտառային դշխոյ	5
Արկադիա	6
Արքայութիւն	8
Մարտ	9
Արևոնն	10
Յուլիս	12
Հնձուելին	13
Սեպտեմբեր մէկ	14
Ազգացոթիւն մահու	15
Միայն	17
Երջանկութիւն անդարձանելի	19
Կապոյտ	20
Ալճիբում	21
Չօն.	23
Հովը մազերոս մէջ	24
Յարութիւն	26
Աղօթը առ Տանդէ	28
Գողմապոսի հրաշը	32
Առ Միքելանձելոյ	34
Աղօթը Լէոբարտի համար	36
Բեթովեն	39
Գուբբիոյի Գայլը	41
Բանտարգելներ.	43
Աստեղազարդ կամարը	45
Աղաչանցներ առ Տէր	47
Աղօթը առ Կոյսն	49
Օր բարկութեան	53

ՀԱՅՈ

Ես կը յիշեմ գետ գետ աչքեր յօրինուած
Զուրերուն մէջ հայելացած խոտերէ,
Իր բիբերէն այնպիսի լոյս կը մեկնէր
Առուզութեան, որ կրկին ծնունդ տուաւ սրտիս:

Ես կը յիշեմ ժըպիտն հնչուն՝ կենսալիր
Որ թարմ խօսքերը կ'երգունէր նըկարէն,
Սիրատարփիկ կոյսի ժըպիտ ըսպիտակ
Զըխեղդըւած դպրոցական պատերէ:

Բայց աւելի կը յիշեմ ձե՛ռքը երկչու
Իմ բարբարոս զանգուրներէս պարուրուած.
Թըթու խրոխտանքը կը թոչէր հեռուներն,
Եւ ամէն շուշտ լուծուած էր այն հըպումէն:

Պարկեշտիկ ոյժն ականակիտ աչքերուն
(Չքնաղ՝ ժպտին մէջ, եւս աղուոր՝ արցունքին)
Առաջնորդեց զիս այն անքոյթ բարութեանց,
Զոր թուշութեամբ մ'ամուլ մերժած էի ես:

Զի պարկեշտիկ տարփուհիի սրտին մէջ
Անմեղունակ ժամանակաց իղձը կար.
Ոչ կին խաղի, այլ հարս փթթուն կը թուէր ինձ
Ազգականաց, որդւոց միջեւ ուեսնել քեզ:

Հայրենական բլրակին վրայ քեզ տեսնել
Ընկուզին տակ՝ որ շուք կ'ընէ պատերուց.
Մայրական սուրբ տանջանքներուդ մէջ զըւարթ,
Ամբըծագոյն ժըպիտներու ժպտացող:

Տաք ըստուերին մէջ՝ յունիսի իրկուններն
Ո՛րբան յոյսեր՝ հաւատարիմ մեր սրտէն
Կը խուժէին, զերդ փեթակէն կը խուժեն
Դուրս մեղուններն, որոնք մեղրի ունին հոտ:

Իմ աընակիս մէջ երկնային քարերէ՝
Քաց՝ երկնքին արքայութեան երանգով,
Թաւուտներու և ժայռերու բոյնին մէջ
Վըճիտ ժըպիտըդ կը հնչէ տակաւին:

Եւ աչքն՝ որ այնքան հաճելի եղաւ ինձ՝
Կը ծիծաղի, և ժըպիտին մէջ ջինջ բիբն
(Ըստուեր արփոյն ջուրերու մէջ ցոլացած)
Անքոյթ սիրով մը կը վառի, կը շողայ:

ՄԱՆԻՉԵԱԿ

Մանիշակիկ, հազած դեղին մը վըճիտ,
Ի՞նչ ինդութիւն, ի՞նչ սէր տեսնել քեզ յանկարծ
Որ կաքաւի շնորհով յառաջ կը դիմես
Հօտին մէջէ զիհիներու՝ մուրտերու:

Ամառը ճոխ կ'ոսկէզօծուի կը մզուի
Քու կըլորիկ ու մանտրտիկ դէմքիդ վրայ.
Մէն շարժման թուխ ծիածանիդ կը խըմես
Ժըպիտիդ մէջ ուրախութիւնն աշխարհի:

Կարծես երկիրն այս առաւօտ յօրինուած
Եւըս մեծանձն ու Եւըս թարմ քան երէկ
Ուզէ ցոլալ անտառային աչքիդ մէջ
Որ կը դողայ մոածումներով ողջախոհ:

Ու թոչելով գալուդ կը զգայ այս իմ սիրտս
Հըճուանք ու խինդ, ուլսուծոյ հետ կը հաշ-
[տուիմ].
Բանաստեղծ հօրդ բերանը չոր կը դառնայ
Ազօթելու՝ կը համբուրէ երբոր քեզ:

ԲԵՐԿՐՈՒՀԻ

Զուգութիւն քաղցր երկնազոյնի ու շէկի
Ներդաշնակուած վարդագոյնով՝ ճերմակով՝
Աւելի քան դուստր երկրաւոր տարփանքի՝
Խոնջ հրեշտակի մը կազմն ու դէմքը ունի:

Կապոյտին հետ ճարմանդուած մնձ աչքերուն
Առաւօտեան տժգունութեան մէջէն նուրբ
Կ'անցնին ցուքերը թեւերու բախիւնով
Ռւանոնց հծծիւնը կը լըսէ սիրտը լոկ:

Կը տեսնէ թերեւու հայրենիքն իր բընիկ
Որ խլուեցաւ գատակնքով աստուածեան
Լուսափողփող բոլոր գոյնով գարունի,
Ծաղկած կրակով և արծաթով ծըրարուած.

Դէմքին վրայ ստուեր մ'ունի անձկոտ ամօթի
Զինք խըւող մեր անասնական աշխարհին,
Իբրեւ շուշան գիշերային՝ երազող
Փակ թերթերով աշալուշին ցաթելուն:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳՇԽՈՅՑ

Չըւարթ Դշխոյ անտառային
Որ ծոթորին կը բուրես միշտ
Եւ կենիստայ ու համասպրամ
Խնչպէս իմ օ'րըս առաջին:

Կը թուին գեռ նոր կեղեւն հանուած
Թարմ կաղիններ իր ակռաներն,
Չըհամբուրուած շրթներուն մէջ
Պատրաստ հովերը ծըծելու:

Իր ծոծրակին մօտ՝ լոյսին մէջ
Կը շողայ փունջ մ'աւելի շէկ,
Խնչպէս գետի մը զանգուրներն
Աւելի ջինջ են ափին մօտ:

Երբ կը կանգնիս գուն քովս կը թուիս
Չըւարթ շուշան մը պարաէզի,
Թովչութիւնով մը միացուած
Զիթենիի մ'անհարթ ու թիւր:

Քայց անկեղծ դէմքըդ կը ցաթէ
Ամէն լոյսերը երկրաւոր —
Ու ես գերի կը մնամ քեզ միշտ
Չըւարթ Դշխոյ անտառային:

Ա Ր Կ Ա Գ Ի Ա

Խորքերուն մէջ գոզաւոր հովիտներուն օրհնըւած
Կ'անցնին գետերն ուռենեաց՝ մանիշակաց ընդ
[մէջէն։]

Ծառեր՝ տունկեր աղուրցած թուչուններով՝ թեր-
[թերով
Կու տան ստուերէ նըկարներ զառնուկներուն
[խաղերուն։]

Մարգագետնի խոտերուն նոր ու չքնաղ աերեւ-
[ներն
Կը թուին կանանչ լեզուներ որ կ'ըմբոշխնեն
[արեգակն։]

Առանց հօտի հովիտներ, հօտեր առանց հովիւի
Նորափըթիթ ծաղկանց վրայ կը տարածուին
[երշանիկ։]

Եւ ակօսին ճիշդ մէջտեղ՝ երկու եզներ կախար-
[դուած
Աըտիկ կ'ընեն՝ ըսպիտակ անշարժ՝ նըւազն եզո-
[դին։]

Կենսառոյգ օդը փռուած բլուրներուն վրայ երկ-
[նային
Կը սփոէ լոյս մը խաղաղ հովիտներուն վրայ
[ծիծղուն։

Ո՞վ կորսըւած սրբութիւնն իմ մանկական եր-
[կընքիս,
Զոր ապրիլի լոյսին մէջ այսօր կրկին կը գտնեմ:
Ինձի տըղայ տուր գառնալ հանգստութեան հով-
[տի մէջ
Երբոր ամէն ինչ սուրբ էր, եւ հրաշալի ու մաքուր։

Ինձի մանուկ գառնալ տուր երբոր ամէն ինչ
[իմ էր
Ինչ որ Աստուած պարգեւած էր անուշակ այս
[երկրին։

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ

Լեռը բարի՝ յունուար ամսուն կէսերուն՝
Ուրախացած բոլոր լուսով սառուցիկ,
Բազմանկիւնի տաշած է ջինջ քարակոյտն
Ու տունկերու իր ժապաւէնը ցրտին:

Կաթի գետին աստղերու բոյլը բոլոր,
Արագաղին նախկին կանչէն գեռ առաջ,
Աստղերու հոյլքն համաբոլոր աշխարհի
Անշնչացան՝ անշարժ բիւրեղ երկնքում:

Ուականակիտ ու ջինջ քօղին ետեւէն
Ջըքընացողը վայրկեան մ'իսկ կը տեսնէ
Աչուըներով մարդոյ երկնի արքունիքն
Ինչպէս սրտին մէջ կ'երազէր հաւատովվ:

Ու փայլակմամբ մը կը բացուի իր առջեւ
Վըհի մը վրայ կամարներու կապուտակ՝
Լոյսն երջանիկ երեսներուն սուրբերուն,
Եւ բերկրալիր նահապետաց ալեւոյթն:

Բայց յանկարծոյն քօղը բոլոր կը մթնէ,
Կ'անհետանան երկնի դրախտին ածուներն՝
Վարդով՝ ոսկով կը փայլակէ ամպարիշտ
Ըստուգութիւնը գըռեհիկ՝ արեւուն:

ՄԱՐՏ

Մարտի արեւ, ճամբաներու փոշիներ
Կակիային վրայ եւ զածած տօսախին,
Մարգերուն մէջ ծեր՝ մարգրիտներ ցանուցիր.
Ճերմակ խնծոր մը՝ կանխահաս խայծ՝ հրաւէր

Ամէն կրքի եւ ցանկութեան՝ տարաժամ
Վերըսկսման: Եւ կարծես վաղ կը ձկտէ
Զատկին՝ ոստերն իր բարեմոյն ձիթենին
Չորս կը թեքէ բըլուրներուն վրայ անքոյթ:

Մեծ երկնքին մէջ հեղկացած անագէ՝
Վերունդ մ'ամբողջ թեթեւ՝ նրբին ամպերու
Վըճիտօրէն կը կարէ դաշտն անարատ,
Ըստանչելիք մ'ըլլար կարծես նախնական:

Օդին մէջ կայ գոյն մ'ամայի յոգնութեան,
Մըխիթարուած խոնարհութեան, խոստացուած
Հաճոյքներու եւ տրտմութեան, ըլլային
Կարծես ուրիշ գարուններու մոխիբներ:

Հոգիներուն մէջ տաքութեան դեռ անվարժ
Կը զառնան գունդ գունդ յուշիկներ ու տենչեր
Կը մոոցըւած գորովանքները բոլոր
Ինչպէս առոյգ ոստերու վրայ տերեւներն:

Ա Ր Ե Ւ Ո Ւ Խ Ն

Թող մարգերուն վըրայ մերկ իշնէ գարունը ծեւ
[ըուկ
Թափծու երկաթ ու թիթեղ երկինքներէն ժանա-
[գահարբ

Պայթի արեւը մարտին - եւ արեւակն ապրիլի
նըլէ երկրէն աղտեղի ծաղիկներու շոայլութիւն :

Ծաղիկ երկնի կըրակին, զոռոզ արեւ մայիսի,
Այրէ ճամբորդ մոլորակը քաջառողջ ոսկիով,

Հականեխէ՛ օ՞ն դու հինգ ցամաքներու բոյրը
[ժանա,
Որ ծեփի են փուտ սրտերով ու ծեփ մարած
[մտքերով :

Կը ծախէ մեռ հոգիներ նըշանաւոր գըրագէտն ,
Ընդգոգած դուժ ժանուութեամբ բառերու մէջ
[մետաքսէ ,

Եւ անժառանգ որդիները՝ մուրիկներ մաննայի ,
Կը յանձնեն սուրը փոխան նղնիմ աղկաղկ եղէզի :

Արեւ առանց երկիւղի, արեւ առանց ամօթոյ ,
Ամէն դեղին սւաքըդ թող հարուած ըլլայ սոգը-
[տանքի .

Մազյարդարից սառուցիկ խօլութիւնները ցրուէր
Որ կը գրդչեն զիշերով հիւծած մաշած տար-
[փանքներ :

Արթնցուր մութ տեղերուն մէջ զլիսկայր աշ-
[իսարհաց-
թափառական ու թմրած հրեշտակներու հոգի-
[ներն .

Կրակէ սպառած ոգիները փոքրերուն արհամարհ-
նըշոյլներով հըզօր՝ իբր օրհարսակի փողեր բոց .

Միահեծան հրդեհիչ հաստատութեան սառնապադ
Բոլոր երկիրը վառէ հրդեհումով մը զըւարթ :

Այրէ քուրջերն ու զրգեակը, խեշերանքն ու
[ժոպերն ,
Գաղջը որ խոր կը ննջէ, եւ երկնչոտն որ կու լայ :
Զերդ անսահման խարոյկի մը մէջ՝ զոհի համար
[կառ՝
Զնչէ ամէն զիրտ եւ աղտ մարդկային նենգ չա-
[ըութեան :

Որ զի Ագամը դարձած սրբանըւէր հրդեհէն
Կարող ըլլայ տեսնելու զԱստուած երես առ երեւ-

ՅՈՒԼԻՍ

Երիտասարդ Յուլիսի շէկ երկնքում
 Տաք դաշտորան կը ճոխանայ սիգապանծ:
 Կը թուփ անտառ մը որ եւ է փոքրը թուփ,
 Եւ դիւրաբեկ բունը կաղնի մ'հինաւուրց:
 Աւելի Եւս սուր կարծես կը հնչէ
 Հորթին պոչինը եւ հաջինը քածին,
 Եւ իբրեւ լիճ մը կը փայլի փոքրիկ փոսն
 Ուր քիչ մը ջուր կը մօրանայ կանաչուն:
 Երիտասարդ յուլիսի շէկ երկնքում
 Սիրահարուած է բոլոր պերճ գաշտորան:
 Կը վառվըսի նաեւ իմ սիրոս արեւում
 Այանածաւալ պարզութեան մէջ ըսփոփուած:
 Կը համբուրուին մրտածումներ ու բնութիւն
 Եւ կ'առնեն յանկարծ հին խօսքերը մարմին.
 Կը դառնայ խինդն որուն հոգին կը տենչայ
 Եւ կու տայ Եւս հըզօր կընիք մ'աշխարհի:
 Խոտեր՝ լեռներ են դստրիկներ Աստուծոյ
 Ծայրածաւալ ջերմութենէն քոյրացած:
 Նաեւ իմ սիրոս կը վառի արեւում
 Այանածաւալ տաքութեան մէջ հաշտըւած:

ՀՆՑՈՒԽԵԼԻՆ

Անձրեւային՝ սառ յունիսէ մը յետոյ
 Ամենազօր յուլիսը խոտը կ'այրէ
 Որ կը փթթէր ծալկազբարճ ու շըքեղ
 Ալքերուն մէջ վըտիտ' նիհար մարգերուն:

Կ'ապաստանի շուքը ժայռի կամ փոսի
 Ընձախոտիկը կապոյտ, օ'ղը հարսին,
 Հոն վերը՝ ուր կեռասներէն պինտ յետինն
 Յետին ոստին վըրայ կարմիր կը խայծի:

Հատիկը իր շէկութիւնովն հինաւուրց
 Ճօնճեմ՝ վէտվէտ ու չոր մանգաղ կը խնդրէ,
 Վասըն զի ծայրն իր բեկանուտ հասակին
 Կը կըրէ մէն մի սըրունք հասկ մը ատոք:

Սիրով անոր կը նայի մայրը գեղջուկ
 Կեցած կանգուն տերեւի կարճ շուքին մէջ,
 «ՈՌՔԱՆ տանջանք մինչեւ որ զայն ջաղացպանն
 Առնէ բերէ իրեն ալիւր զողոր ու գիրգ»:

Վայրազ արփոյն կը վերցընէ կինն աչուին,
 Կը նայի ետքն որդիներուն քրտնողող,
 Եւ ամուսնոյն՝ ակօսին մէջ կըզացած,
 Դաշտին վրայ մեծ խաչ մ'հանելով սեւ մատովն

ՍԵՎՏԵՄԲԵՐ ՄԵԿ

Երբ հեղեղատ մըն է ճամբան փոսացած
Զի կը կաթեն շիթեր ամէն տերեւէ,
Առանանեայի լերան ետեւը սակայն
Ըրագ մրցրիկն որոտալով կը փախչի:

Կը լայնցընեն հովերը խորշը կապոյտ
Հովուին վըրայ, կը մղեն մէզին նուրբ բաշերն,
Ու թաշունները տարմատարմ կը ճճուեն
Սեպտեմբերեան մնե ու նորուած երկնքում:

Կը փայլակէ, կը կայծակէ բարձր արփին
Աշխարհի մէջտեղն իբր աստուած մ'յաղթական,
Կը փայլի մէն շիթի մէջ մէկ ագամանդ,
Պարզեւ մը նոխ առատաձեռն արքայի:

Հոգի, մոռցիր ամուլ անբեր մոլուցքներն
Օգոստոսի գիւտական կէ՛ս օրերուն.
Օդերն աշնան կը փայլին իբրը գոհար,
Կ'սենայ խաղողն որ խաղմուլին մէջ եռայ:

Արդ որ հասած են ալ օդերը հանդարտ
Զարդէ՛ ճիշերն ու հայհուշներն հայհոյիչ:
Կիզիչ օդէն յետոյ արդ ժամ է ընես,
Աստուածային այգեգործ, քու այգեկութդ:

ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ՄԱՀՈՒ

Բառերը խուլ բաւական են, բաւ խօսքերն աւ-
լազակ.
Ժայռին վըրայ փոշի՛ է, ծարի՛ր՝ ամէն դպրու-
թիւն
Ուամէն թանաք կը թողու միշտ աւելի ալտեղի
Երկրի պատերն ուր որ հեղ մը կը դաշի իր ճե-
ռուին:

Երկրապագել ու լըռել էին նախկին օրէնքներն
Այն նախնական օրերուն խորհրդաւոր բընակ-
չաց,

Գեռ տակաւին չըհասած յանգերուն նենգը վըրայ
Ապակիի տակ գնելու երկիրն աւեր ու թալան:

Զերդ ծաղիկներ ճնշըւած, չոր ու ցամաք ու
[փոշու

Մեծ-դքսական բոյսերու ստուարաթղթոց միջեւ
[գորշ,

Տըղայական ճոխութիւնն իրերու վաղ մարեցաւ
Խւրաքանչիւր բառգրի երեսներուն մէջ իւլու:

Դէպ ի ձախ կողմը նոճի մը, դէպ ի ածը՛ սոխակ.
Որեւիցէ չոր, ցամաք գեղեցկութեանց հայթայթիչ

Ճաթած ձայնով մեներգներ ու խմբերգներ կը
[նուագէ

Պատճառելու համար սփոփ փըտած նեխած մու-
[սայից:

Մրրիկներով կոնքերու մէջ եւ մաշած ջաղբերով
Լեւեաթանօք խըծուծէ, հերոսներով ալապաստր,
Տիեզերքի դէմքին վրայ փակցըւեցաւ վիպական
Ըսպեղանի մ'հառաչով պատգամներու քրտնա-
[թոր:

Բաւ են բառերը մեղկ՝ թոյլ, բաւ են խօսքերն
[աղտեղի,
Ամէն քերթող դառնայ թող թափառայած մ'ան-
[մըսունչ-
Երբոր ամէն դպրութիւն այլ եւս շիրմի մէջ
[թաղենք,
Պիտի 'մբոշխնենք աշխարհի համը լըսիկ ու
[թնջիկ:

Ս Ի Ա Յ Ն

Զարին յաղթող ով ամառներ մենաւոր,
Երբոր մարմնովս հովսու բլրան վրայ փառւած
Կ'ունկնդրէի, փըշումներուն մէջ հովին,
Դաշնակաւոր երկրին լուսթիւնը հնչուն:

4325 - 20/2
Արդ ես ինքինքս հեռու կը զգամ ամէնքէն,
Առանց կրքի՝ առանց մարդու շրփումի,
Եւ իմ քանդուած տարիներուս ակընդէտ'
Կը հետեւիմ' հըլու՝ մահուան մեռելոց:

Բոլոր սէրերը վերջ զըտած վերջապէս
Ցուցակը՝ ցանկն են ջարդըւած սրտերու,
Կարճ մոլուցքներ, խղճի խայթեր ջնջըւած,
Ընդկըզումներ մեքենական վերացմանց:

Վերյիշութիւն կը թըւի ինձ ապագան
Գէշ նըկարուած հետքերու վրայ արիւնոուշտ,
Զերդ վիրաւոր մ'որ կը քալէ դանդաչուն
Մըթընչաղին ըստուերներու մէջ նենզժուտ:

Աշխարհ մը մեղկ ու թուլամորթ ամպերու
Հազիւ քշուած մրրիկներէ ծոյլ եւ նեղգ
Բըլուրներու գագաթին վրայ կը նաւէ
Հանգունատիպ մեռած երկրի մը զաղթող:

Խանդաղակաթ տենչ խոստացուած երկնքին
Ուր ի զօրու չէ արգելումն հինաւուրց:
Լոկ աշալուշ մը պարզեւուած ըլլար ինձ
Որ փախչէի զերդ աղաւնին տանիքէս:

ԵՐՉԱՆԿՈՒԹԻՒՆ ԱՆԴԱՐՄԱՆԵԼԻ

Խոր գիշերին մէջ օգոստեան,
Սոսկումին տակ գոհարազարդ,
Ելած զուրս իմ բնակարանէս՝
Դունըր դըրած՝ ճանչցայ զԱստուած:

Խիճի՛ փուշի մէջ ծնրադիր,
Խաչաբարձիկ ժայռին մօտիկ,
Մութին մէջ իր աշուրին տեսայ
Եւ իր ձայնիկն ինձ խօսեցաւ:

Տիեզերքին մէջ լուռումուռ
Արթուն՝ ներկայ լոկ զոյգ հոգի.
Անբան մ'ոչինչ գետնաթաւալ
Երեսին տակ Հօր Տիրական:

Խիւր զարկերէ տրոփուն սրտով
Թողած ինքզինքս հըլու հնազանդ
Ծունկերս ջարդող ժայռին վըրայ
Ճանչցայ հուսկ իմ ոչընչութիւնս:

Կը զգայի մէջըս փըլուզումն
Հըպարտութեանս, ու ջինջ վըհում
Տեսայ - կամ ինձ թուեցաւ - զոյգ ձեռք
Քակուեցան սեւ կոճղէն խաչիս:

ԿԱՊՈՅՏ

Կապոյտ երկինքն ամպերու մէջ ըսպիտակ,
Կապուտակ ծուխն անտառներու վրայ տամուկ,
Կապուտակ փոսը խիճերու մէջ ճերմակ,
Կապոյտ աչքերը դժգունած դէմքիդ վրայ:

Բայց թէ երբեք ջրին մէջ պատկերըս դիտեմ,
Պատկերը հէզ ու վայրենի իմ դէմքիս,
Երազընթաց գունուր պղտոր կը դառնայ,
Հայելացնէր կարծես օդի մը մէջ թուխ:

Խաւարչուտ դէմքը Փորկիսի մ'հինաւուրց:
Ողբելի տէր ամինուն համար, Սէր,
Է՞ր զիս սահուն առաւոտուն կը գտնես
Ժանտ՝ ոխերիմ ականակիտ քողին վրայ:

Ծերուկ հոգին զոր կարծեցի բժշկելի
Կը դառնայ դեռ, անթաղելի ուրուական,
Ինչպէս սեւ իծը քարերու կոյտերէն
Վնձրեններէն վերջ կ'ելլէ եղիւ արեւուն:

ԱԼԵՅ ՓՈՒՄ

Պւմպեր օդի որ կը հոսի
Գետերու լայն կամրջաց վրայ
Առողջաւէտ երեկոյին
Ջնկինատուած գաղջ ծուխերէ:

Մաշ կանանչով մ'երկնքին վրայ
Ռոկին մըտած արեգական
Կը յօրինէ նուրբ նարօտներ
Զուարթանըկար թաւիչներու:

Ցետոյ տըկար այրըւածքէն
Կը մնայ հազիւ քօղ մը մոխիր,
Շէջ աշխարհի եզրին վլրայ
Կը ժպտի ջինջ՝ նոր Ալուսեակ:

Տըխոր ժամերը կը դառնան,
Զոր բարի օրը կը վանէ
Առաւոտեան գզուանքներով
Ըստուերներէն իմ երեսիս:

Ժամեր չքնաղ մաղձուութեան
Վերելքներու խրամին վըրայ.
Ժամեր պառաւ ու կապուցած
Գրի առնըւած քերթութեան մէջ:

Ժամեր ճերմակ հարաւներու
Ծովուն լորձնուս մոլուցքին վրայ,
Թուքեր դժնիկ կաթիլներու
Ցնցուած շուքին տակ սղոցիի:

Ժամեր անշարժ՝ խուլ՝ յոգնաբեկ,
Եւ կուշտ ամէն կատակերգէ —
Ժամեր մարած, զերդ ձանձրութիւնն
Անվերջ՝ հիւանդ զիշերներու:

Զ Ս Ն

Օդին մէջ մէն մնջիկ դրօշի մ'հանգունակ՝
Տնկուած ըլրան մը գագաթին վրայ ուղղորդ
Կը ճաղպատիմ ոսկիին մէջ նայուածքիդ
Հոս ուր որ Քու անուշութիւնդ ուզեց զիս:

Ու ես զիշերը չահ մըն եմ որ կ'այրիմ
Զինջ լըռութեան վլրայ խոտին ու բունծին.
Ու օրն երբոր կը ծագի զորշ ու դանդաղ՝
Արցունկրով թուրմ եմ հիւանդի մը նըման:

Թանձր ու խիտ ծուխն այրուած սէզ խրոխ-
[տութեանց,
Մեղքին աղօտ գոյնն՝ եւս անարդ քան շիկնումն,
Օրերը մեղկ ըզգայութեանց ճամբուն վրայ,
Յայգերը խոնչ՝ բեկ մարմարական քրտինքէ,

Զարթումներու ծանրոցն ու բնուն անսահման
Փըտած խղճի խայթերուն գէշ սէրերու
Քեզ կը ձօնեմ, Յիսուս, իբրեւ միակ խունկն
Որ կը ծաղկի չոր ու ճողած դաշտիս մէջ:

ՀՈՎԱ ՄԱԶԵՐՈՒԽ ՍԷՋ

Հրաշէկ լերան գագաթին վըրայ կանգուն՝ կը
[սպասեմ
Ու կու տամ ձայն հովերուն երիտասարդ հաւ-
[սակիս,
Հեռու հօտէն բառաչուն որ կը շըչէ կը շահի՝
Աստուծոյն հետ մարտերու կը վայելեմ հոս
[վերն ես:

Բոլոր հովերն երկնքի մազերուս վրայ զրոհ
[տըւած
Քակեցին բարկ մանկութեան խոպոպիքները
[խարտեաշ.
Չեղուններու փոշիներ, դղեակներու ծուխն ու
[մուր
Տըւին զլխուս երեւոյթ մը քասքնելի և մախիզ:

Կը տեսնեմ զիս հայելոյն մէջ՝ քրէիքուր կա-
[մակոր
Գըրեթէ թռոն աղջկորդի մեղուսային հինաւուրց,
Ու կ'ըմբոշինեմ հիացումըս դեռ եւս ողջ ըլլա-
[լուս
Ատեն մ'որ ինձ կը թըւի ամբաստամող ու դա-
[բան:

Խոպոպիքներն եթէ կախ՝ դարձան եղան ցը-
[ցունքներ
Ականջներուս 'ւաչքերուս վրայ եւ ստեւներ վայ-
[րէնի,
Կը թոյլատրեմ որ հիւսսին՝ անցքին՝ զանոնք
[կնճըռէ
Ցաւերժական ուղերէ իր հետ բերած հոգիով:

Գրաւ գրկանքի յոգնատըխուր անցեալիդ
Առ Տէրդ յաւէժ որ քեզ զընեց շահեցաւ
Վըճարելով քեզ քրտնախառն իր արիւնն.
Քրիստոս կոչուած Յիսուսը՝ Տէրդ կենդանիւ

ՅԱՐՈՒԹԻՒՆ

Երբ ափերուն վըրայ հսկայ մ'հայրենի
Կը շնչէ չէկ տաքը շեման վրայ ձմբան,
Եւ կեղեւին վրայ բեկ' սառած դըժոխքին
Կը փայլի ժպիտն Անմահին բիւր ծաղկանց մէջ.

Մանկութենէն վերջ սիրու գրէ՛ թէ մեռած՝
Ուր տիրութեան եւ հեշտութեան համն առաւ,
Ու վայելեց ամէն բերկրանք լիաբուռն
Առանց ըստուեր թողլու գոեհիկ չարութեան,

Արթուն՝ հնչուն առուռն ուժգին կը թնդէ
Երկնքին տակ համակ արծաթ՝ ւագամանդ
Գորշ ու կարմիր քաղաքին վրայ գոռացող
Յարուցեալին տօնին համար յաղթական:

Խոնարհ ձօնով չըխոստացա՞ր Աստուծոյ
Հէզ կեանքդ առանց յետըս կոչման՝ անպայման-
Զարշարանքի արցունք մ'հագագդ չըխըփեց
Յարութենէն զըւարթացած կէսօրին:

Աւասիկ խաչը մերկ, շիրիմը՝ թափուր,
Շեման վըրայ այրին՝ բացուած առ յաւէտ
Հըեշտակներէ պայծառ այգին մէջ աղօտ,
Դիր սիրուդ նոր, մակարդ սիրոյ ընծայուած:

ԱԼՈՅՔ ԱՌ ՏԱՆԴԻ

ՄԱՀՈՒԱՆ ՎԵՑՀԱՐԻԿՐԱՄԵԱԿԻՆ

(1921)

Ա.

Աղիկամի և անկեղծիկ կու գամ քեզ
Վասըն զի ինձ քաղաքացի եղար դուն
Սուրբ Պետրոսի Դրան Ալավերդի Տանդէ,

Եւ փլորենտեան բարբառը մեր խաղուախուղտ
Զոր դըժոխիք կրակով կրկին ձուլեցիր,
Որ զի հնչէ երկինքը Եւս ասուածեան,

Զայն նախ ուսայ ես մայրենի շրթունքն,
Դեռ եւըս զայն չիւրացուցած հրզօրեղ
Քու տետրակիդ քերթութենէն վեհապանձ:

Ու ես ծընայ ոչ հեռու քու մարդերէդ
Ուաւազանին մէջ չքնաղ Սուրբ Յովհաննու
Եղայ քեզի պէս ազգական Քրիստոսի:

Արդ որ ճիշդ վեց հարիւր տարի մեռաւ գնաց
Այն օրէն ուր տենդը առաւ տարաւ քեզ
Աւրիշ երկիր ուր լաւագոյն զգեստ հազնիս,

Որդերու գունդը որ մարմինը չնշեց,
Շիրմէն փախած կը սաւառնի չորս բոլորդ,
Բերած ուրիշ անասուններ ալ իր հետ,

Խտալիոյ լըճակներէն ըստորին:
Ու քու հասորդ կ'ընեն իրենց նոր ճարակ
Գոչելով. « Ան գաստիարակ եղաւ մեզ,

Եւ իր քօղին ամէն կնիքները բացաւ
Մեզ հոլանի. ալ ամէն ոք կը սընի
Ու կը լեցուի ուղղեւծուծով իր գործին »:

Ու չ'անցնիր օր որ անմիտ ճանճ մը մախիզ՝
Զի թաթաւուչ է հմտութեան թըրիքով՝
Զըգայ թեւերը քունքիդ վրայ մաքրելու,

Եւ խըզելէ յետոյ մազերը բոլոր,
Քաքոս փողով եւ իր քըշան լոյծ փորով,
Շերամուզի՝ միջաւի հետ կը վիճէ:

Եւ ան որ ծնաւ սնուցանելու համար սոխ,
կը հոտուըտայ Միծ երգիդ մէջ, կ'որոնէ
Յարդի շիղեր, մազմըզուքներ տերեւի:

Ուրիշ մ'յետոյքն աթոսին վրան զետեղած
Հոն ուր քանդումն է ամէն մեծ գործերու,
կը խածնէ կարծր առեղծուածները լինավ:

Ամէն կամառ հին հողաթափը զրկեց,
Ղրկեց ամէն արկադիա իր հովիւն,
Որ զի « ցեղին հանճարին » վրայ բաջազէն:

Պառնասոսէն թոչուն մը նոր կ'իշնէ վար
Գինով ցքիով եւ Պուլեայի գինիով
Մուսաներուն հետ իր խաղերն ընելու,

Եւ զըռացող կամ բառաջող բերանով
Ծաղիկներով ոճի մը սուտ ու նանիր
Ործկըտալով կը պապաջէ շիրմիդ վրայ:

Բ.

Եւ արդ որ սին աղմուկն ինկած գեղնած է
Խոնարհաբար քենէն ներում կը խնդրեմ
Խոտական ժողովուրդին անունով:

Ներէ անոնց յաւակնութեանը յոխորտ,
Անտանելի դրժոխմբեր ցոլացում,
Որ մարդկային անունին վրայ կը ճնշէ:

Լաւ կը տեսնես մեր ազգը դուն՝ որ դարձած
Վայրագացած ինչպէս էր քու դարուդ մէջ՝
Խառնուրդ մըն է թըթու ծուխի և արեան:

Եւ նոյնն որ քեզ կը կոչէ մեծ խօշիւնով
Խըրը վարպետ, յիտոյ յիմար ու դժնէ
Կը ծաղրէ թագն ու կը թքնէ խաչին վրայ:

Եւ ոճգ որ սէգ ու մացառուտ՝ կը ճապոէ
Պիղծ՝ աղտեղի ճահուկը չար ծնունդներուն
Կը թըթի խիստ տըտիպ իր քաղցըր շուրթին:

Զի գառը զուր կ'առնէ վըրան գայլնին.
Բայց իրեն մէն մի երակ գետ կը թըթի
Եւ ամէն քար զարհուրելի գահավէժ:

Արդ դուն իցիւ օթարանէդ քու զըւարթ
Ուր կը շողաս Պէտրիկով միասին,
Արժանաւոր անդամ յաւերժ լնթրիքին,

Դարձրնէիր դէմքըդ գրոհին վրայ չըւառ
Որ կ'առանցէ այսօր հոռմեան ծովուն մէջ
Հին դշխոյի մ'անվայելու նազանքով

Եւ է արծիւը կտցարի հետ փոխած
Եւ խաչն ըրած կուսակցութեան նըշանակ,
Այնպէս որ ինք զինք կը զգուէ կը խըւ:

Այս ճեղքրւած ժողովուրդին վրայ զըթա,
Խաղաղութին մազթէ մեզի այն չօրմէն
Որ զըթութեան չըդրաւ սահման հաստատուն.

Քըզիկ բըզիկ ձրձուած այս մօ՛րը ներէ,
Ներէ անոր որ աւազակ ձեռքերով
Քըրեց վըճիռն՝ որ աւազակ ըրաւ քեզ:

Ներէ մեզ մեր անշնորհութիւնը երկայն.
Ներէ սնամէջ սիզութեան քո՛ւ որդերուդ,
Ներէ հուսկ այս ֆլորենտիա քաղաքիդ

Որ կը գընէ քեզ ծունդ այս վեց հարիւր ամ:

ԳՈԼՈՄՊՈՍԻ ՀՐԱՄՔ

Խիտ մըթութիւն մը կը սքողէ ամէն աստղ
Ու կարծեն՛ ջուրը լեռներու կը փոխուի:
Քաջայանդուզըն քաշոփին թագաւորն
Ծածկոյթին տակը տենդագին կ'երագէ:

Նաւազներու ճիչերն՝ ողբերն յուսահատ
Զանիկա իր խշտիէն վար կը շոպեն:
Կ'ելլէ նաւուն վըրայ. տիւփոնն ահաւոր
Կ'աշտարակէ երեսն ի վեր իր նաւին:

Անհուն թաթառ մը կը զօդէ օդ եւ ծով
Եւ փրկութեան չի շողար ոչ մէկ նըշոյլ.
Բայց փրանկիսկեան կապան իսկոյն կը հազնի
Ու կը կապէ տժգոյն տըմոյն Ծովակալն:

Կը կախէ մեծ սուրն ասսիզեան չըւանէն
Եւ կը քաշէ՝ զարմանքներու մէջ լուռ վեր
Դէպ ի կայմին կատարն ու հոն կը պարզէ
Կաստիլիոյ արքայական զինանշանն:

Կը վասէ Ետքը կանթեղներն օրհնըւած
Նաւուն ցոռուկին վըրայ – զերդ ծեր անդունդին
Երդմնեցուցիչ – եւ կը հանէ արկզէն դուրս
Դիրքը սիրոյ աշակերտին՝ Յովհաննու:

Եւ փրփրագէզ մըրըրկումին վրայ կարդաց
Որոտագոչ ձայնով. « Կար Բանն ըսկիզբէն
Եւ ըսկիզբէն Բանն Աստուծոյ մօտիկն էր
Եւ ամէն ինչ որ եղաւ՝ Բանն ինք ըրաւ:

Ու Բանը ինք լոյս էր, ու Բանը կեանք էր
Եւ մեր երկրին վըրայ մարմին ըզգեցաւ...»
Այս պատգամին ի լուր անդունդն անսահման
Կարծեն պարտուած ամոքեց իր մոլուցքներն:

Քրիստոսակիրը երբ անգամ մ'աւարտեց
Այս նախաբանը մեծածայն բարբառով,
Բարձրացուց սուրն ալիքներուն վրայ ՚մէհի,
Ու նըշանով խաչին երիցըս կնքեց:

Ցանկարծակի աշտարակող սիւնը սեւ
Եռապատիկ փայլակումէն փշրեցաւ,
Եւ աղօթքի մրըրկոտ հովէն մղուելով
Մեծ ամպը զնաց դէպ արեւմուտք ծըռեցաւ:

ԱՌ ՄԻՔԵԼԱՆՃԵԼՈՅ

Քիչ մ'օգնէ ինձ, եթէ երբէք խորթանամ,
Ո՞վ Սետտինեանըդ իմ՝ Միքելանճելոյ,
Որ մըտերմիկ կը խօսէիր ժայռիդ հետ,
Քրտնած ու կուզ, ձեռքովըդ մուրճն բռնած :

Զարկ, բայց ուժգին, վասըն զի ներսը ժայռին
Կայ ցաւագին գերի մը շուրջ պաշարուած,
Եւ հազար ամ է կը սպասէ այն բանուում
Որպէսզի քու ձեռուըներովդ ազատի :

Կոփէ, կոփէ, զի վէտն է լաւ երակէ,
Որ կը ցաւքէ ու կայծակներ կ'արձակէ:
Տուր աւելի ուժգին, մինչեւ շաբաթ օր
Գողիծն յանգ հանած՝ կրնաս գվեակըդ փախչիւ :

Ինչո՞ւ կապրէսը տեսնելու չես ի զար
Փրանկիսկոսի կարծըր ժայռին մօտիկն հոն:
Կը տեսնէիր չքնաղ ստուերներ այս ամսում
Շագանակին տակ խոց ու թարմ փեկոնին :

Հազիւ հասած զագաթը հոն գվեակիդ,
Խուժդուժներէն հեռու, հեռու ազմուկնէն,
Անհարթ յանգով պիտի պարպենք սրտերնիս
Քստ հինաւուրց սովորութեան հովուական :

Ծանրը չըզայ թող քեզ ուզել ընկերելս,
Կենդանի ստուեր մը մուրացիկ՝ ցաւագին.
Մարմարներուն դէմ դուն եղար յաղթական,
Ցաղթահարուած եմ ես մինչդեռ խօսքերէն :

Եւ կ'առնէ զիս անյուսութիւնն օրէ օր
Կարենալ նիւթն ինձ հընազանդ ընկելու,
Եւ շատ անզամ վնտուցի քու ճանապարհու
Որ առնութիւն ւազնըւութիւն ըստանամ:

Մի թողուր զիս շրփոթութեան մէջ հոս վարն,
Ունեցիր զութ վըրաս որ հոս միայն եմ,
Տես որքան ես կը տոշկըւիմ կը տանջուիմ,
Նայէ երենըս, ես քու մէկ զաւակդ եմ:

ԱԴՐԻ ԱԿՈԲԱՐՏԻՒԻ ՀԱՄԱՐ

Լեռներուն վրայ հովանաւոր ամպերէ
 Որ կը վարգին սըրընթաց՝
 Շունչէն ժպուն մայլսի՝
 Հատերուն վրան ըսպիտակ,
 Արօններուն վրայ, արեւուն մէջ բուրեան,
 Սպենինեանց վայրենի,
 Եւ գագաթին վրայ սեպացեալ գագաթանց
 Զրարթացած միայն կապոյտ ակքանով,
 Երկնփին, ով լէորարտի, զուեցի
 Յաւագին քաղցըր տողերդ:

Ու տիրութիւնը երբոր
 Սիրատարփիկ սրտին՝ սիրով չըսիրուած
 Եւ ոչ մէկէն, այլ խոցոտուած ամէնքէն,
 Կը բացուէր բուռն յորդահեղեղ քնքութեամբ —
 Գիշերային զերդ ծաղիկ
 Յանկարծափթիթ՝ որ կը բացուի թովզութեամբ
 Փուշին՝ ոստին ընդմէջէն —
 Այն ատեն իմ աչքերէս
 Կ'իջնէր արցունքը բոցակէզ դէմքիս վրայ:

Եւ ցնծութեանը առջեւ
 Վերըսկըսած զարունին
 Կ'անիծէի թաքթափոր՝ ժանո զօրութիւնն
 Որ է իշխան հասարակաց վըստանգին.
 Կը տեսնէի ամէն հանոյք կը փոխուէր
 Զանձրոյթի. խուլ ու պոռոտ
 Աշխարհի մէջ որ տըլու պէս կը ցնծայ,
 Լաւագոյն բախտ թուեցաւ ինձ
 Պիշ կաթողին մահուան մէջ
 Դիտել անվերջ ազատութիւնն ոչընչին:

Աիրոը վեհանձըն եւ մեծ
 Որ կը տրոփէր քու խոշտանգուած ու տանջուած
 Խեղճ միսիդ մէջ յոզնաբեկ.
 Այն սիրոը վեհ որ փափագով մ'անյագուրդ
 Յիշատակաց արժանի պերճ գործերու,
 Կը զօրացնէ տակաւին
 Մերը՝ թէեւ քուկինէդ այնքան տարբեր,
 Որ եւ անհունը փնտուց,
 Միթէ կրնա՞ր լեցուիլ ան
 Տիեզերքին տնանկութենէն չըքաւոր:

Բայց բարձունքին մէջ երկնի,
 Գերիվերոյ պղտոր տղմուտ գորտնոցէն
 Որ կը խճոցէ եւ կը թինէ այս աշխարհն,
 Տնկարանին վըրայ բարձր
 Ուր պլազլուն ու անկոթուն ծաղիկներ
 Կը շողշողան չէկ կրակով.
 Գերիվերոյ մարդուս խելքէն ու մաքէն
 Կը տրոփէ սիրո մ'հայրական,

Անդունդ սիրոյ յաւերժիկ,
Ուր աշնքան քաղցր է նաւբեկիլ, Աստուած իմ:

Ով կառափին վրայ կըրեց
Զարչարանքներ այնպէս որ քու արցունքներդ
Բաղդատութեամբ ոչինչ են,
Ուարարածոց հետ ուրիշ
Գրնեց լզքեզ արինազանգ թոշակով,
Դուն՝ տղայական հասակիդ՝
Զայն նետեցիր զերդ տըխուր ոստ մոխրացած
Առասպելի - ու այս կեանքին մէջ քեզի
Պակօնց ամէն բան զի Քրիստոս կը պակսէր:

Ալդ որ իրեն պարզուեցաւ
Ճշմարտութիւնն իր իսկութեամբը համբուն,
Թող դըժնդակ կայքին մէջ
Ուզրմութիւնըդ քու, Տէր,
Լուսաւորէ անոր հոգեակն ամայի:
Հասնի հուսկ օրն՝ ուր պարտուած
Արդարութիւնն՝ արքայութեան արքային
Գըթութենէն, ըսպաննըւած իր հոգին
Վերածընի անճառելի ցնծութեան:

Բ Ե Թ Ո Ա Է Ւ

Ինչպէս վերելք մ'երգելով դէպ հիացում մ'աւ
[ղեկէզ,
Որ կը յուզէ անաբեկ կ'ընէ ամէն սիրող սիրու.
Ինչպէս վերելք մ'հեծելով ՚նդ առաջ սիրոյ
[տագնապի
Որ ամէն ինչ կը փոխէ կ'այլակերաէ վիճու-
[թեամբ.
Ինչպէս վերելք մը լալով գէպ ի բարձունք մը
[փթթուն
Ուր որ ամէն յուսահատ հեշտութիւններ կը
[հանգչին.
Ինչպէս թոչիլ մը գոչմամբ դէպ ի երկինք մը
[տանչող,
Թոփչքով ցնծուն ու բախուն եւ բզգլմիչ բեր-
[կրութեամբ,
Կը պայթի քու երգըդ սրոիդ արինէն
Ո՞վ ծարաւի սիրոյ գու խուլ հըրեշտակ:

Հողմատատան ծովերու վրայ կաճառներ աստ-
[ղերու,
Հոյլք աստղերու ծաղկափթիթ նըշուլազեղ՝ պօա-
[կազարդ,
Անապատներն կը պճնեն տպագիռնով՝ արծաթով

Երբոր Յուշիկն հոսելով անգորութեամբ ա-
[դօթքի]

Քաղցրութիւնով կ'ողողէ հաստատութիւնը ճեր-
[մակ],

Երազ պարկեշտ գիշերի որ աղջն ի լոյս կը փոխէ:

Եւ իբր ըստոյգ փրկութեան ալէլուիան ճշմարիտ,
իբր ովսաննա համօրէն յուսապատար մարդ-

[կութեան]

Կը պայթի քու երգըդ սրտիդ արիւնէն
Ո՞վ ծարաւի սիրոյ դու խոնչ հըրեշտակ:

Երանելեաց օրհնութիւնք եւ նըւագներ բար-
[ձրաթիռ]

Հողիներու՝ թօթափած աղցերն՝ իղձերն երկրաւոր,
Գողարիկ՝ քնքուշ մրմունչներ մանուկներու՝ սուր-
[բերու,

Յիշատակներ ողջախոհ անմեղունակ սէրերու,
Կը յօրինեն միակ երգ մ'յաղթողական ձայներու
Սաղմոս մը գեր մարդկային խոստութերու,
[փառքերու:

Եւ դիթիրամբ մը կարծես ցնծուն՝ հրճուռն
[վըկայից,

Կարծես խմբերգ մ'անսահման գերերջանիկ յաղ-
[թութեանց,

Կը պայթի քու երգըդ սրտիդ արիւնէն
Ո՞վ դու սիրոյ ծարաւի խոնչ հըրեշտակ:

ԳՈՒԲԲԻՌՅԻ ԳԱՅԼԵ

Այն օրն ուր զիս ահափետքի՝ կասկածի

Հարուածներով կը խոցուտէ թշնամին

— Եւ իրեն իր ծուլութիւն քոյրը կ'օգնէ —
Գուբբիոյի գայլուն հետ ես կը սփոփուիմ:

Նապատակի սրտիկ չըտուաւ քեզ Աստուած,
Այլ ժանիքներ երկայն սուրի ծայրերով,

Կարող քնչած հոտը յօշ յօշ ձրձելու,

Աղջամուղջին մէջ գեղջկական գիշերին:

Ու երբոր դուն քաղցին խայթոցը կը զգաս,

Զի գոհացներ քեզ՝ ինչպէս չունը՝ ոսկորն

Կետուած գետին չոր ու ցամաք. քու փորիկդ

Կ'ուրզէ լեցուիլ չքնաղ կարմիր արիւնով:

Աստուած այսպէս ուզեց քեզ: Ո՛չ իսկ գոհի

Մարգն որ գառները կը մորթէ կը ջարդէ՝

Սպանդն ընտրելով քան թէ պըտուղը՝ կրնայ

Դատապարտել օրինագիրքը գայլոց:

Գեղի յաղթեց առանց սուրի փոքրիկ մարդն,
Աղքատութեան մեծահարուստ ամուսինն,

Եւ հարկ է արդ որ դուն ամէն օր երթաս

Պղորմութիւն խնդրելու՝ միս եւ արիւն:

Ի՞նչպէս պիտի զայլու լեզուովդ ոռնայիր
Եթէ այծու եւ կամ խոյի փոխարէն
Տային քեզի Փրանկիսկոսի մզլած հացն
Եւ կամ մախիզ եւ քասթնէլի արգանակ:

Ես ալ՝ մըթին անօթութեան ժամանակ
Ետրուրական անտառին մէջ զայլ եղայ.
Եւ աւազակ՝ զող զազանի մը նըման
Քան թեփէ հաց՝ կը ծամէի երէներ:

Բայց Գառը իր ողորմութեամբն անսահման
Ուզեց եւ իմ՝ խեռ վիժուք՝ քաղցն անցընել
Իր իսկ սրտին ջինջ՝ կենդանի արինով.
Եւ ես իրմով՝ որ ինձ համար ալ մեռաւ,

Իրմով որ սիրտըս քաղցրութեամբ խորտակեց
Փշրեց կուրծքիս մէջ, կ'ուզեմ զիս սնուցանել
Միշտ – բայց անհամ ապուրին վրայ կը թքնեմ
Զոր իր անուամբ պիտ՝ ուզեն ինձ հրամցընելւ

Եթէ Ան զիս նըման ըրաւ զազանին
Որ կը մոընչէ կը խածնէ սուս դից ընդդէմ,
Չեմ ուզեր ես փոխել երկաթը մոմի
Որ վատերուն, փարիսեցւոց հաճոյ՝ լլամ:

Ու եթէ հոտը Փրիստոսի քնաթաթախ
Կը տատամի կարծր ու դժնէ ճամբուն մէջ,
Հարկ է երբեմն ըլլայ զործիք Աստուծոյ
Փայլու մը սուր ակույին պինդ զօրութիւննւ

ԲԱՆՏԱՐԳԵԼՆԵՐ

Բանտարգելներ ենք մենք ամէնքս աշխարհում
Որ ծածկըրած է քարերով, բոյսերով.
Լեռներու չեա կողերուն տակ, խորին մէջ
Ակօններու՝ գծուած ջրերու քաշուելէն:

Խըրամատուած ճամբաներուն մէջ, փըտած
Որմերուն մէջ սենեակներու, տուներու:
Ոչ իսկ արեւը մեզ կրնայ ազատել,
Եւ ոչ գունտերն երկինքներուն յարաճօն:

Դատապարտուած զնդաններու դրժպըհի,
Առանց դէտի՝ փականքներու կեղծիքի.
Պարտաւորները միասին ջինջերուն
Հաւասարած նոյն եւ նըման նօթութեան:

Դէպ ի միջոցը կը Շուագեն փակուածներն
Խըրեւ տըլաք որ կը վախնան զիշերէն.
Կ'ամոք ցայզն հաւատարիմ տանջանքնին
Վարագոյրին տակ իր անծայր՝ սեւաթոյր:

Ի՞նչ մատնութեան համար, վրէժի, գողութեան,
Ինչպիսի՞ մեզ անծանօթ ժանտ ոճիրի,
Մեզ կը բոնէ յաւերժ վըմիւն ասուուածեան
Խիտ ու խուռն այս թոռլիք երկրին վրայ վազանց:

Թերեւըս քու ըմբոստութիւնդ առաջին,
Կաւէ մարդ, կամ ըսպանութիւնըդ կարմիր
Կառափին վրայ: Ապաշխարա՞նք մ'է արդեօք
Տեր չըդադրող եղայրասպան կոիւներուն:

Քայց բոլորչի բանտը որ մեզ կը տանի
Ասոնեղատանց մէջէն դէպի մերկ բարձունքն,
Դոնակ մը իր բանտարկելոց կ'ընծայէ
Ազատութեան որ չի խաբեր եւ ոչ ոք:

Յայնկոյսն երկրի շիրիմներուն համօրէն
Մեզ կը սպասէ ներողութեամբ՝ ժըպիտով
Հայրը որ հուսկ փախչողներուն կը բանայ
Ալքայութեան ազատութիւնը չքնաղ:

ԱՍՏԵՂԱԶԱՐԴԻ ԿԱՌԱՐԸ

Գիշերն ահա վերջապէս:
Սին փառքերէն յետոյ իր բոց հուրքերուն
Շիջաւ արփին մոխիրներու մէջ բուստի,
Եւ ալ ուրիշ բան չէ՝ այլ ստուեր վարդագոյն
Արեւմտեան պայծառութեան վըրայ չինչ:
Բայց երկինքն որբան մթնէ
Նոյնքան ճերմակ սոսկումներով կը ծաղկի
Ամէնուրեկ աստղերու բոյլ մը՝ կարգ կարգ
Ողկոյզ ողկոյզ՝ պասկ պըսակ:
Այն ամայի կայծակումին մէջ ի՞նչքան
Պլասլումներ, քթժումներ:
Ակնթարթի մէջ կը վառին կը մարին,
Կարծես թէ սիւք մ'աստղային
Փըչէր վերի սեւ կապոյտին մէջ անհուն:
Աստղականառ կը խօսի մեզի հետ
Տարիներէ հետէ բիւր
Տպազեռներով եռանկիւն՝
Շափիւղներով բազմազիծ,
Առանձնական հօտերով
Ականակուռ պայերու.
Շատ գարերէ հետէ մեռած աստղերն ալ
Ճերմակ ժըպիտն իրենց մեզի կը դրկեն
Լուսացնցուղ ձեւերով,
Եւ խորչերուն մէջ ամենէն ամայի

Միգամածից լուսապայծառ մէզերէն,
 Արեւներու արգանդներ,
 Կը խոստանան ծընունդներ
 Զորքս տեսնել չըկարենանք պիտի մենք:
 Հոսանք մ'ազօտ կը կտրէ
 Կ'անցնի ցայզին 'դարձակութիւնն անըսպառ
 Ու մերթ ընդ մերթ կը լայննայ
 Կարծես ուզէր յորդել ծածկել ամէն ինչ:
 Արեւ մնան է այս գետին մէն մի կաթիլն
 Եւ ունի այն հոսանքը բիւր եւ բիւր շիթ,
 Հազար հազար արեւներ:
 Ազուագոյնը ողոգիչ հերեղին
 Որ կը պատէ տիեզերքն
 Արեւն է մեր, ցրուած կրակի խեղճ կաթիլ,
 Շըքախումբովն իր ստորագաս սառերուն,
 Անկերջին բիւր բիւր խորչերէն մէկուն մէջ:
 Երկիր կոչուած մարած կաւի խեղճ մասնիկն
 Աւրիշ բան չէ՝ թէ ոչ հատիկ մ'աստղային
 Վլրէի մը մէջ անափունք:
 Մի քընանաք: Աստղերն որ քու նինջերուդ
 Կը նըկարեն կամարն արաբ զարդերով
 Որ կը պլալան դողդոջուն,
 Խօսք մը կ'ըսեն՝ աւելի եւըս արդար
 Քան ընդունայն ոչնչութեան վարպետներն:
 Հըպարտութեան փուքովը մի ուռենար,
 Մի դու Աստուած մը քեզ կարծեր տիրական,
 Մի թագաւոր աշխարհի,
 Այլ վերցուր աչքըդ երկինք
 Ու մեծ պայծառ զիշերէն
 Խոնարհութիւն սորվէ դուն:

ԱՂԱՋԱՆՔՆԵՐ Ա.Ռ ՏէՐ

Պիտ' ուզէի զգալ, Տէր, ինքինքըս որգէտ
 Հիւղակի մէջ մեծցած հովուի մը նըման.
 Ու տիպարով ողոլմութիւն խնդրողի
 Փնտուել վըճիտ ջուր 'ւաւելցուք Մաննայի:

Պիտ' ուզէի, Տէր, ըլլալ պարզ ինչպէս էշն
 Ոթ հանդարտիկ ծաղիկն ու խոտը կ'ուտէ.
 Եւ ուսերուս վրան բեռն առնել գըժութեան
 Որ կը ջնջէ անհետ խայթերը խզի:

Պիտ' ուզէի, Տէր, թողուլ սէզ դժնութիւնն
 Որ իմ հոգիս կ'ապականէ, ու դառնալ
 Ըլլալ ինչպէս խոտին ծըլիկը վըտիտ
 Զոր Քու դաշտիդ մէջ կը կոխէ ամէն ոք:

Պիտ' ուզէի, Տէր, նաև ձօնն արցունքի —
 Արցունք սիրոյ, արցունք արդար ամօթոյ —
 Որ հուսկ յանկարծ պայթուցանէր փեռեկէր
 Հոգին պղտոր որ կոյանց կը հոտի:

Պիտ' ուզէի, Տէր, որ այս իմ կերպարանքս,
 Ամբարտաւան տըգեղութեամբ զոռոզ միշտ,
 Փայլեցընէր յաւէտ ժըպիտ մը վըճիտ
 Քու գորովիդ՝ որուն ես չեմ արժանի:

Պիտ' ուզէի, Տէր, որ ինչպէս ըրիր այն
Փախըստէին՝ որ խոզարած էր դարձած,
Շընորհէիր ինծի անթափ ըզգեստներ
Եւ ապաւէն մ'հայրենական տունին մէջ:

Պիտ' ուզէի, Տէր, որ Քու սէրըդ գըթած
Մեծ բոցերով այրէր սիրոս, այնպէս որ ան
Հալածելով ցաւը գտնէր փոխարէն
Անհերքելի իր հեշտութիւնն ու հաճոյքն:

ԱՂՅՈՒԹՔ ԱՌԿՈՅՑ

Լոյս, որ Եղար մեզ համար միշտ բարեխօս
Առ Ասն որ Քու կաթէդ ու Քու արիւնէդ
Ուզեց շինել իրեն զգեստներ մարմնեղէն,

Արդ որ ազգերը զինովցած լինթեցած
Սեւ գինիով որ կը հոսի վէրքերէն,
Հօտեր Եղած են առանց մէկ օրէնքի,

Եւ այծամարդ դարձած հնոտի կուռքերէ
Կը կոխուեն Աւետարանն առաթուր,
Ու Քու Որդւոյդ դէմ մարտի գաշտ են Ելած,

Կարմիր լըժին վըսայ դարձուր աչուըներդ
Եւ յանուն քաղցր անգամներուն կապուցցած՝
Զորես պազիր զիշերային արցունքով,

Քու արգանդէդ Ելած այն սուրբ՝ կատարեալ
Անգամներուն, որոնք խաչին փայտին վրայ
Հաստահեղոյս բեւեռապինդ զամուեցան.

Յանուն արեան Անոր՝ յաւերժ գրաւական
Յաւերժ սիրոյ, եւ յանուն այն ապտակին
Բերանին վրայ որ կ'աւետէր երկնքի

Արքայութիւնն , ընդունէ՝ Դու յուսահատ
Ազօթքն որ պինտ պանդոյրը Քու ստրուկներուգ
Յոգնատըխուր երկրէն Քեզի Կ'ուղերձէ :

Վերապրողաց վըրայ , ոչ , թող չըմնչէ
Վատախտարակ գաղանութիւնն ազգերուն .
Թող ազօթքովդ Յիսուս քերէ ու լըւայ

Արտերը մեր , զի վարակած են զանոնք
Խղմայթումներն ամենափուլ գարշութեամբ ,
Յետ կամակոր ու դժպըհի ուրացմանց

Պատուիրանաց կտակարանացըդ կրկին .
Սրբազնասուրը օրէնքը Զոյգ Լեռներուն
Յնցուած ջարդուած՝ դըլլուգումէն մարտերու

Զոր կ'արտասուէ աշխարհը՝ շատ ուշ սակայն ,
Քուրջի կըտոր մըն է բերանն անբանին
Մինչեւ աղիքն ախտերու մէջ թաթխըւած :

Եթ՛ անջրպետ մը կը տեսնիս երկրի մէջ
Ո՞վ Մայր , Լոյսի՝ իր փրկութեանը համար ,
Անմեղութեամբըդ յաղթէ չար դժնութիւն

Որ զըրաւած է սերունդները բոլոր
Այն ատենէն որ Բեթղեէմն ուրացան :
Պապանձեցուր ճառատանքները նրբին

Որ աղբերու մէջ նետեցին գոհարներդ .
Հրաման ըրէ որ Գու Սաղէմդ երկնային
Բանայ դռներն յոգնավաստակ խոնջերուն :

Դուն որ ոսքիդ տակն առիր օձը եւ մահն ,
Ուամէն տանշանք կը մարես Քու արցունքով ,
Փոխակերպէ երեսն ու բախտն աշխարհի :

Ո՞վ Աշտարակ Դաւթեան , Փղուկրեայ Աշտարակ ,
Մենք անհանդարտ հիւրեր ենք գարշ՝ հիւրերու ,
Մեր ընծաներն են արտասութ եւ արիւն :

Նահապէտաց , Մարգարէից Թագուհի ,
Ամէն հօր իր ճամբէն կ'երթայ փախըստէայ ,
Փակ է յետին քերթողներուն՝ ապագան :

Գուռ Երկնիկ , Առաւօտեան գու Աստղիկ ,
Շիջած մարած են բոլոր մեր աչքերուն
Աստղերը ծեր՝ աստուածային վերարկուին :

Ո՞վ Տապանակ Ուխտի , ո՞վ Կոյս գերազօր ,
Մենք մատընտու եղանք ուխտի դաշինքին
Արեւելքի արեւելքուն տակ կնքուած :

Ո՞վ գու Սիրոյ Ծոց , ո՞վ Ցուսոյ գու Անդունդ ,
Մենք լոկ Քենէ կ'ակրնկալենք օգնութիւնն
Այս խուն լոյսին մէջ որ մեզի կը մընայ :

Դուն որ ճանչցար չըւառութիւնն՝ անարգանքն
Հոս երկրի վրայ , աղքատ եղար՝ չըքաւոր
Ողորմելի տընակի մէջ որ տեսաւ

Տէրդ ու Աստուածըդ քերիչով , տապարով ,
Ու համն առիր սարսափներու , թագուստի
Եւ փախուստի , մերժման , ամէն անձկութեան ,

Տեսար ջարդուիլը գեղեցիկ շուշանիդ,
Ու բաց վէրքերը դիտեցիր աչքերովդ
Միսին մէջ Քու հոգեհատոր Զաւակիդ,

Գութ ունեցիր անոք անտէր մայրերուն,
Այրիներուն, որդիներուն ցաւազին,
Զորս ոխն ու քէնը կը փոխէ խուժերու

Արթնցնելով սրտերուն մէջ հրատոչոր
Գրգռութիւններ զրոհումներու աննըւէր:
Դժոխորկոր կըսիներուն զոհ գացած

Անմեղներուն, մարդասպանաց զըթութիւն.
Գթութիւն առանց սիրոյ վայրագ կատաղեաց
Որ վայրահաջ կախարդանքէ կը յաղթուին:

Գթութիւն անոնց որոնք քրտինք կը թափեն
Որպէս զի հացը հայթայթեն ամէնուն.
Լուռ՝ անբարբառ ցաւին վրայ գութ ունեցիր,

Հըպարտութեանց, սին՝ ընդունայն տէնչերու.
Գութ ունեցիր, գութ մշտահէծ հառաչմանց
Որ երկրաւոր որչերէն վեր կը թեւեն

Գէպ ի Քէզ, ով խաղաղութեան թագուհի:

ՕՐ ԲԱՐԿՈՒԹԵԱՆ

Երեոր հնչեն շեփորաներն Յայտնութեան
Աւերակաց վրան եւ խորերն հորերուն
— Ինչպէս Հսկողն ըսաւ — եւ այն որոտէն

Մահաստաններն համաբոլոր դուրս փսխեն
Ժողովուրդներ հիազարհուր՝ կրկնակի
Մարմին զգեցած ուրուներու տարմ առ տարմ,

Եւ իրարու հետ խառն ազգեր ու ցեղեր,
Զարհուրելի գունդերն արագ պիտ' երթան
Ժամադրութիւնը դէպ ի մնձ՝ Յովսափաթ,

Ուր գառն՝ հըզօր հառաջներու ժխորին մէջ
Պիտի իր հուսկ յետին բախտին վիճակուի
Մեռելներու զինուորութիւնն անըսպառ,

Դուն եւրս, ով մեռաննելոցդ այս օրէն՝
Պիտի քշուխ դէպ ի հովիտը զժնէ
Գալիք Տիրոջ դէմքին առջեւ ահաւոր:

Գերեզմանիդ պատը պիտի կործանի
Ու դուն փախչիս մըթին բանտէն որդերու
Մայթին վրայ խարազանուած այծու պէս:

Թաղմանական հետումի այն բոմբիւնէն
Ըզգաս պիտի միսը վըրան ոսկրերուդ
Փըտած տրորած քու փոսիդ մէջ հինօրեայ,

Եւ քրոքէից կայծակումէն որոտուն
Որ կը փշրէ մարդոց աղցից պետութիւնն
Ամպերն ի վար տեսնես պիտ' էջն Յիսուսի:

Ու դուն որ խրոխտ գոռզութեամբ կարկուած
Ուշնչին հետ կը զընես ուխտ ու գաշինք,
Կամշուտ յամառ թագուսուիդ մէջ ընդունայն,

Ի՞նչ պիտի 'սես ուրեմըն, ցնորք դու տղմուտ,
Քու որդնալից որջէդ ելլես երբոր դուրս
Երեւոյթովը քասքնելի դիակի.

Անոր որ քեզ ուզեց ընել ծընուցիչ
Գեր քան ամէն բնութիւն ըզքեզ օժտելով
Եւ իր յատուկ տանշանքով քեզ վըճարեց:

Ի՞նչ պիտի 'նես դուն այն վերջին հանդէսին
Ուր պիտ' երկինք դըժոփք իրար խանըին,
Եւ պիտ' ամէն չքմեղանք մնայ ապարդիւն:

Դուն որ այնքան կը պանծաս այս խթման օրն,
Օգնութիւն ուր պիտի գտնես, ուր պրծում
Թափանցումէն աստուածային փայլակին:

Եթէ հանուր զարմն որ միշտ մեղք կը գործէ
Անդուլ առանց ամշնալու՝ հինգ կղզեաց
Վըրայ զոր մեղ թողուց Հեղեղը ջրերու,

Պիտնար թէ վերջ պիտ' ունենայ Քրիստոսի
Համբերութիւնն երկրորդ անգամ փայլելուն,
Թէ ան փառքով ու զօրութեամբ երբ գառնայ

Պիտի չըլլան այլ եւս առակ՝ անարգանք՝
Ամբարտաւան գերեզմանին վըրայ մեր՝
Աւետարանն ու Սաղմոսն իր խօսքերով.

Ոչ ալ աշխարհն ազօտացած ծաղրածէ
Յայտնըւելիք կրակին խոստումն անդրսուժ
Որ պիտ' ամէն շիրմէն ելլողը տոշկէ,

Եւ հուսկ ուրեմն հօտը կռուող ու չնացող
Յետ խնդալից լրացումէ մ'արցունքի
Պիտի դասնայ քաղաք մ'ըլլայ սուրբերու:

500

ԳԵՐԹՈՂԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

- Ա. Ֆրամսուա Գոբէ. — Հոկումը և գարբիթներուն
գործադուլը (Ժաշակ Գաղղական արդի
բանաստեղծութեամ), Տպ. 1899, ֆր. 2.
- Բ. Ժաշակ Գաղղական արդի բանաստեղծու-
թեամ. (Խաղկաքաղ այլ և այլ հեղինակնե-
րէ), Տպ. 1899, ֆր. 2.
- Գ. Ղաղիկեամ չ. Արսէն. — Միսիթար (Ռուման-
ուր վարք Միսիթար Աբբանօր), Տպ. 1900,
ֆր. 2.
- Դ. Ա. Գոյիթոյ. — Ներոն. (Ողբերգութիւն հիմք
արարուածով), Տպ. 1902, ֆր. 5.
- Ե. Տաթդէ. — Աստուածային կատակերգութիւն
Գժոխը (Ա.), Գ. տիպ. 1927, ֆր. 12.
- Զ. Օսսիամ. — Քերթուածներ (Ա.), Տպ. 1902,
ֆր. 12.
- Ը. Կոռիոյ Թ. — Ճիոզոնա. (Մելոտրամ չորս
արարուածով), Տպ. 1903, ֆր. 5.
- Թ. Տաթդէ. — Աստուածային կատակերգութիւն.
Քաւալամ (Թ.), Տպ. 1905, ֆր. 9.
- Ժ. Աղամուր Վ. — Յաւիտենական Զրոյց (Մի-
ջամկեալ-Զարթում), Տպ. 1905.
- ԺԱ. Ափրդիլիսս. — Եմէտկան, Տպ. 1910, ֆր. 12.
- ԺԲ. Լէոբարտի. — Երգեր, Տպ. 1910, ֆր. 5.
- ԺԳ. Աղամուր Վ. — Նոր Երգեր, Տպ. 1910, ֆր. 5.
- ԺԴ. Հոմերոս. — Իլիական, Տպ. 1911, ֆր. 15.
- ԺԵ. Դաստոյ. — Երուսաղէմ Ազատնալ, Տպ. 1911,
ֆր. 12.



ԺԶ. Միլտոն. — Դրախտ կորուսեալ. Տպ. 1913

Ֆր. 12.

ԺԷ. Որատիոս. — Արուեստ քերթողական. Տպ.

1923. Ֆր. 3,75.

ԺԸ. Ֆոսկոլոյ. — Տաղ գերեզմանաց. Տպ. 1923.

Ֆր. 3,50.

ԺԹ. Վիրզիլիոս. — Մշակականք. Տպ. 1923. Ֆր. 12.

Ի. Գամմէլ. — Երգիծաբանութիւններ և ուրիշ
քերթուածներ. Տպ. 1924. Ֆր. 5.

ԻԱ. Հովհանոս. — Աղիսական. Տպ. 1924. Ֆր. 15.

ԻԲ. Տանդէ. — Աստուածային կատակերգութիւն.
Արքայութիւն (Կ.). Տպ. 1924. Ֆր. 12.

ԻԳ. Վիրզիլիոս. — Հովուականք. Տպ. 1925. Ֆր. 5.

ԻԶ. Ռոլանի Երգը. Տպ. 1925. Ֆր. 10.

ԻԵ. Իմ Սիտի Երգը. Տպ. 1925. Ֆր. 10.

ԻԸ. Նիբելունգաներուն Երգը. Տպ. 1925. Ֆր. 12.

ԻԹ. Սոփոլէս. — Իղիպոս թագաւոր (ընդ մամլով)
Լ. Պատիմի. — Հաց և զիթի. Տպ. 1927. Ֆր. 5.

‘Կիմել’

Imprimerie Arménienne

St. Lazare

VENISE (Italie)